

2614
2615

2616

24583

84
\$ - 85

ՅՈՎԼ. ՊՈՂՈՍԵԱՆ

(ՅԻ-ՊԻ)

891.99

ԱՏԵՎ ԻԱ

(ԵՐՈՒՆԱԿԵՐ ՕԱԼԱԶԱՐԱՆՈՎ)



ՏՊՐԱՆ «ՀԱՆԹ»

ԴԱԼԱԹԻԱ

1912



ԵՐԿՈՒ ԽՈՍՔ



564
40

Ժամանակակից հայ գրականութիւնը հազիւ ընծիւզած՝ արեան ու տառապանքի մէջէ ընդհանրապէս, առօրինակ ու մինչեւ իսկ վաղաճասօրէն այլասերած մտայնութեամբ մը ճիգ մը կը հանդիսադրուի անարժանը արժանաւոր և արժանաւորը անարժան հոչակելու։ Գրական հրաշալի ողորմելիութիւններ ահա կը պահծացուին՝ մէկ կողմէ, ծայրայեղ չտեսութեամբ մը, որուն բուն պատասխանատուն տարբալուծիչ բոնապետութիւնը եղաւ թերեւու, և միւս կողմէ՝ թանկազին արծէքներ ու գործեր կ'անտեսուին, ճաշակի և գնահատութեան բացարձակ աղքատութեամբ մը։ Զատուած միտքի մը՝ իր կրած զարհուրելի ցնցումներէն հաւանաբար անհաւասարակշռուած— արտայայտութիւնն է ասիկա մնչուշ, որուն հետեւանքը այն կ'ըլլայ որ, կ'ուշանայ զետեղումը վերջնական ու հաստատուն կռուանին, որուն վրայ պիտի բարձրանայ ճշմարիտ հայ գրականութիւնը,

Անուն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿ-ՑՈՐԾ

հզօր և գեղեցիկ, ինչպէս վայել է զարդացման հետամուտ ցեղի մը՝ որպիսին է մեր ցեղը:

Շփոթութեան ու խարխափիանքի այս բոպէներուն մէջ, ուրեմն, ճակատազրականօրէն հարկ է անձնատուր ըլլալ հոսանքին, որ կը քշէ կը տանի քեզ ուղածին պէս, ուղած տեղը, խելսոլ վաղքով մը :

Այս գըքոյկին հեղինակին կողմէ գնահատական բառ մը գրելու հաւաքիրուած պահուս, —և գործին ընթերցումէն յետոյ— մտածեցի. «Ուեզ տղայ, եթէ արտադրածդ գոհար մը իսկ ըլլայ, կեղծ քարի մը պէս պիտի արհամարհուի ան, հայ գրականութեան ժամանակակից ջոջերը անդունելով պիտի նային անոր վրայ և պիտի ինդան համարձակութեանդ ալ վրայ. իսկ քննադատութեան մէկ քանի կոչեցեալները բնուրի հարուածով մը պիտի ծակծկեն գիրքդ, ստրջանքի և յուսահատութեան արցունքներ ցայտեցնելով աչքերէդ :»

Եւ սակայն հայ գրական ասպարէզին դեռ անձանօթ այս հեղինակը սիրուն և յուզիչ գործով մը կը ներկայանայ առաջին անգամ: Ասելիափ ձեռագիրը կարդալով —և հաւատացէք որ մէկ շոնչով— ապրեցաց պատանեկութեանս այն մէկ քանի արրշիո վայրկեանները, զորս պարզեւած էր Պօղ եւ Վիրգինիին, Մանուկասիօնին կամ մինչեւ իսկ Գամելիազարդ Տիկինին ընթերցումը: Ոչ թէ որովհետեւ ան իր գրական արժանիքովը կրնայ համեմատուիլ այս անկորնչելի գործերուն հետ, այլ որովհետեւ Ատելիայի հեղինակը գիտցած է իր սիրտը գնել իր վէպին մէջ, զգացումներու անկեղծութիւն ունենալ, և մանաւանդ ցուցնէլ արտայայտութեան գիւրութիւն մը, բացարձակապէս անբռնազրօս, որ արդէն ինքնին արժանիք մըն է և տաղանդի մը նա-

խանչանը : Պ. Պօղոսեան, նաեւ, զրելու չնորհը ունի, հակիրճ ու կոկիկ, անհրաժեշտէն աւելի ոչինչ ըսելով, և, ճարպիկ նկարիչի մը պէս որ գոյներու մասին չի սխալիր, իր տակաւին ոչ-ճոխ բառացանկին մէջէն ընտրելով ճիշդ ու հարկաւոր բառերը, պատկերու ու տպաւորիչ: Սյաօր հայ գրականութեան ակադեմիային մէջ բազմով մեր մէկ քանի վարպետներն իսկ, իրենց նախափորձերուն մէջ աւելի յաջող եղած չեն քան Ասելիափ հեղինակը, և պիտի համարձակիմ ըսել թէ, այս տեսակէտով, Պ. Պօղոսեան շատեր հնուու կը ճգէ իրմէ, կարծես թէ ան փորձի մը շրջան բոլորած է արդէն: Անիկա բաւական կազմուած կը ներկայանայ մեզի, իր վրայ ուշադրութիւն զբաւելու արժանաւորութեամբ մը: Այս վիպակը ապացոյց մըն է թէ հեղինակը գրական աղնիւ խմոր մը ունի, ներշնչման ընդունակ, յուղուելու և յուղելու կարող:

Անշոշտ, այս վիպակին տկար կողմը այն է որ նիւթը շատ սովորական է, սիրացին տուամ մը, աշխարհիս ստեղծմանէն ի վեր բիւրից շահագործուած բոլոր գրականութեանց մէջ և այլ եւս կարծես զրականօրէն՝ ծերութեան կամ հնութեան շրջանի մը հասած, եթէ երբէք սիրոյ պէս վսեմ ու քաղցր բան մը կրնայ ծերանալ: Պ. Պօղոսեան բարերազդարար ճարպիկութիւնն ունեցած է, սովորականութեան վաճանգէն զերծ մնալու մտահոգութեամբ, իր հերոսները տարբեր ազգէ և տարբեր կրօնքէ ընարելու, տուամին հոլովմանը միջոցին և վերջաւորութեանը համար ընթերցողը վառ հետաքրքրութեան մը մէջ պահելով: Ամէց զատ, այս վիպակը կարծես ընկերացին հարց մըն ալ մէջտեղ կը դնէ. անոր մէջ, լոին բայց ուժգին բողոք մը կայ կրօնքներու տիրա-

պետութեանը դէմ, որուն անարդ գելանին տակ մարդկացին լաւագոյն զգացումները բրտօրէն կը խոշտանգուին :

Սիրով և յուզմամբ կարդացի այս վիպակը և զանիկա կը յանձնարեմ բոլոր ազգակիցներուս : Կը չնորհաւորեմ անոր երիտասարդ հեղինակը՝ իր յաջող նախափորձին համար, ու ապագային համար իրեն կը մաղթեմ գրական ճշմարիտ յաղթանակներ, որոնք կ'ապահովուին անձանձիր աշխատութեամբ և երկարողի համբերութեամբ միայն :

ԵՐ. ՄՐՄԱՔԵՇԽԱՆԼԵԱՆ

Ալիւտար

28 Նոյեմ. 1944



Ա Տ Ե Վ Ի Ա

1.

Գարնանավերջի գիշեր մըն էր, մէկը այն գիշերներէն, ուր Կեսարիոյ այգիները աննման տեսարան մը կը պարզեն: Հեռուէն, Արգէոսը իր յաւիտենական սպիտակութեամբ կը ցցուէր մութին մէջ, ու կը թուէր ըլլալ հակայ մը, որ երկինքի վրայ ցանուած աղամանդները ժողվելու ըմբոստ յամառութիւնով՝ իր բազուկները վեր կ'երկարէ: Բլուրներու վրայ փայլվլող սնհամար ճրագները երկինքէն թօթուուած աստղերու պատրանքը կուտային: Անուշ, բուրումնաւէտ հովին շունչը հեռաւոր, անհետացած երազներու կարօտովը բեռնաւոր, կուգար գգուել, փայփայել անոր տղու ճակատը, որ աննիւթ, անշօշափելի կրակի մը մէջ կ'ացրէր:

Լեւոն պատշգամին եղերքին կոթնած՝ կ'ունկնդրէր իր միրտը, որ արտասովոր կերպով կը բարախէր, ու այս բարախումը այնքան ուժգին էր, որ կը լսէր զայն,

որովհետեւ ամէն ինչ լուսած էր իր չուրջը, նոյն իսկ տերեւները ու գիշերապին միջատները :

Անոնց տունը քիչ մը անդին, ծառերու փունչի մը ետեւ պահութանձ էր: Բացըուտքէ մը միայն՝ կրնար նըշմարել անոր պատուհանին լոյսը, որ կը կարմրէր մութին մէջ, երաղի մը անմիւթ, խուսափուկ գիծին պէս:

Յերեկը, ծառի մը տակ դէմ դէմի եկած էին: Կը խորհէր թէ՛ ե՛րբեք այնքան խոռված, այնքան կարմրած չէր, ու ասիկա՝ անո՞ր համար արդեօք որ, ան աւելի գեղեցիկ, աւելի հմայիչ երեւցած էր իրեն: Այո՛, անոր աչքերուն խորը աւելի այրող զոց մը, անոր մազերուն քակուած խոպոպներուն մէջ աւելի խենդեցնող հեշտանք, անոր սպիտակ, գրեթէ կաթնացին մորթին մէջ աւելի թմրեցնող զգուանք մը կարծած էր տեսնել:

Լեռն երբեք չպիտի կրնար լուծել խմաստը այն ակնարկին, զոր այն իրեն ուղղած էր, և այն ժպիտին, զոր նշմարած էր անոր շրթներուն վրայ, շրթներ՝ որոնք աւելի կը նմանէին կիսաբաց վարդի կոկոնի մը, որուն վրայէն արշալոյսի ճառագայթ մը անցած է,

Անկէ առաջ ալ լեռն յաճախ խորհած էր անոր վրայ. բայց ե՛րբեք զգացած չէր այօչափ խանդավառ զգացում մը, որ զինք կը սարսէր և զլիսու պտոյտ կուտար: Իր տղու երեւակայութիւնը լեցուած էր անով, իթչափս ծովը կը լեցուի լուսնին պատկերով:

Լեռն այն գիշեր մինչեւ առաւոտ երազեց զայն, ու երբ իր աչքերը բացաւ քլուրներու զմրուխտէ կանանչը փայփայսղ արշալոյսին վրայ, կարծեց թէ քնութիւնը լեցուն է անով և իրեն այնպէս թուեցաւ որ, տերեւներու մէջ ներդաշնակուող ձիչերը՝ անոր ձայնին արձագանգն են, իր ճակտին վրայ խալացող հովը՝ անոր

շունչը և լեռներու ծայրը հրդեհող ճառագայթները՝ անոր նայուածքները:

Ու լեռն, թերեւս առաջին անգամ ըլլալով, հիացաւ բնութեան վրայ: Հագուեցաւ, վար իջաւ: Առտուան ցօղը մարդարիտի պէս՝ կը կախուէր որթատունկի տերեւներէն, որոնց ետին կանաչ փոքրիկ ողկոյզներ կը պահութէին:

Լեռն աննպատակ թափառում մը ունեցաւ այգին մէջ, մինչեւ որ ձանձրոյթը իր վրայ ձանրանայ կչուօրուան տաքին հետ: Այն ատեն լեռն երկնցաւ հին տանձենիի մը շուքին տակ: Միջամտները կը բզզացին տերեւներու մէջ, որոնք չէին շարժեր: Լեռն խորհեցաւ որ ինք երեք չպիտի տառապէր, եթէ առանձնութիւնը ու իր սիրտին վրդովմունքը փարատէին անոր ներկայութեամբ: Բայց ի՞նչպէս: Ինք միշտ երկչոս, միշտ ամչկոտ եղած էր անոր քով, երբ իր մօրը հետ կամ առանձին գոցացած էր անոնց այգին: Նոյն իսկ չէր կրցած իր աչքերը կուշտորէն պտացնել անոր հրապուրներուն վրայ, իր նայուածքը չէր կրցած թաթիւնը անոր աչքերուն անուշութիւններուն մէջ, ու չէր կրցած անոր քանի մը բառ ըսել, լսելու համար անոր շրթունքներուն երաժշտութիւնը:

Տիւանդորը թուլցնող զգայութիւնով մը կը պատէր զայն: Այս թուլութիւնը թօթուելու համար կարծիս բնադդաբար երգ մը եկաւ Վերանին շրթներուն վրայ, ու անոր ձայնը թեթեւ ու օրօրուն, իր տղու հոգիին ամանոր ձայնը յանձնեց օդի ալիքներուն, որոնք բողջ գալարումները յանձնեց օդի ալիքներուն տակ: Լուծուեցան արեւին մեղկացնող ճառագայթներուն տակ: Յետոյ լեռն զգաց որ իր անդամները կ'ինան աստիճանական, անդիտակից թմրութեան մը մէջ, թմրութիւն անկան, որ երազով կը սկսի ու երազով կը վերջանայ: Լեռ մը, որ երազով կը սկսի ու երազով կը վերջանայ:

ւոն, որուն թարթիչները ծանրացած էին, իր գլուխը կոթնցնելով ծառին կոճղին դէմ, թողուց որ իր աչքերը փակուին այդիներու կանանչ փուռածքին ու տերեւներուն մէջէն քամուող երկինքի կատրյուին վրայ: Յետոյ բրդ- զիւնները քիչ քիչ հեռացան իրմէ, ու հեռուներէն եկող զեփիւռը լսեց իր ականջին տակ: Լեւոն քնացած էր:

Իր երազին մէջէն, որուն հորիզոնը կը ծիածանուէր անոր աչքերուն ճառագտայթով, Լեւոն կարծեց թէ ուժի ձայն մը կը լսէ: Իր կոպերուն տակ փոշիի պէս մաղուող երանգները հետզնետէ կը հեռանային: Կը բացուէին՝ դիւթական տեսարանի մը վրայ ծածանող բարակ քօղի մը պէս, ու կը նշմարէր անոր պատուհանը, որ կը լայն- սար ծառերու կանանչութեան վրայ: Կը տեսնէր զայն՝ նստած հոն, իր մազերուն մետաքսէ հիւսքերը ձգած իր դէմքին շուրջ և իր կուրծքին ու ծունկերուն մէջտեղ սեղմած ուժը, ը նուազէր եղանակ մը, զոր ինք այն- քան կը սիրէր երգել: Յետոյ այս տեսարանը կը մթննար ու այն մողական պատկերը կը սրբուէր, կը լուծուէր, իբր թէ խոշոր, սեւ ամպ մը անցած ըլլար այս բոլորին վրայէն:

Լեւոն, այսպէս, պիտի փոխագրուէր երազէ երազ, եթէ իր թեւին վրայ թեթեւ, շատ թեթեւ զգայութիւն մը չունենար ու ճառագայթ մը չը սարդէր իր թարթիչ- ներուն տակ, որոնք կիսովին բացուած ու յետոյ նորէն գոցուած էին այն յամառ ժանրութեամբ, զոր կ'ունե- նան գեղեցիկ երազէ մը արթնալ չուզող աչքերը: Երկ- րորդ անգամ, այս զգայութիւնը աւելի որոշ ու աւելի ուժգին եղած էր: Ասիկա մարմնի մը անկումին զգայու- թիւնն էր: Լեւոն, յանկարծական ուշաբերումով մը, զոր կ'ունենար քունէն եաք, շակուեցաւ, իր աչքերը

շփեց քունին թմրութիւնը վահելու համար անկէ: Յե- տոյ իր շուրջը նայեցաւ հասկնալու համար թէ՝ ի՞նչ էր իր վրայ ինկող բանը: Իր մօար տեսաւ երկու կիսովին հասունցած և դէղնորակ ծիրաններ: Այն ծառը, որուն տակ պառկած էր, տանձննի էր, ուրեմն ուրկէ՞ կրնային ինկած ըլլալ այս ծիրանները: Կարծեց որ սխալ կը տեսնէ զանոնք, ուստի իր մատներուն մէջ առաւ, ուշագրու- թեամբ դիմեց, անոնք ծիրաններ էին միմիայն, ո՞վ ուրեմն նստած էր զանոնք: Դլուխը վեր վերցուց ծա- ռին մէջ վնասուելու համար պահուըտած մէկը, որ թե- րեւս ուզած էր իրեն հետ կատակել: Բայց ոչ ոք տե- սաւ հոն: Ու երբ այս գաղտնիքը լուծելէ յուսահատած՝ կրկննստելու կը պատրաստուէր, երրորդ ծիրան մը ինկաւ իր ոտքերուն տակ: Այս ծիրանին եկած ուղղու- թեան վրայ նայեցաւ ու տեսաւ անոր պատուհանը, որուն տակ ծիրանի մը կը բարձրանար: Անիկա հոն էր, կիսովին կախուած պատուհանէն, քակուած մազերուն տակ պահած իր կիսաբաց կուրծքին սպիտակ մերկու- թիւնը, կտիսարդող ժպիտ մը իր շրթներուն վրայ, որոնք արշալոյսին առաջին համբոյրին տակ բացուած վարդի մը նմանէին, ու աչքերը, խոշոր, սեւ աչքերը՝ երազուն, մարտող ակնարկով մը յառած հորիզոնին, որուն վրայ սպիտակ ամպի պատառ մը կը հալէր արեւին դէմ: Ան՝ սպիտակ ամպի պատառ մը կը հալէր արեւին դէմ: Դու՝ պիտի վայրկենաբար կրցած էր իր այս դիրքին մէջ, —զոր վայրկենաբար կրցած էր սպանալ չարածճի վարպետութեամբը մէկու մը, որ կ'ու- զէ ինքզինք անտեղեակ ձեւացնել իր սարքած խաղէն—, զերկնալին, գերմարդկային բան մը ունէր: Լեւոն կար- երկնալին, գերմարդկային բան մը ունէր: Լեւոն կար- ծեց թէ ասիկա իր երազին շարունակութիւնն է, որով- հետեւ այնքան հմայուած էր պատուհանին առջեւ յաւեր- ժացող գեղեցկութեան այն ճառագայթէն, ու իր հոգին

պաշտումի խորունի գիտակցութեամբ մը կը խոնարհէր,
կ'երկրպագէր այս մարդկային աստուածացումին առջեւ:
Էւեւն ժամերով, թերեւս օրերով պիտի մնարհն, իր
աչքերուն ամբողջ հիացումը յառած այդ պատուհանին,
եթէ ան կամաց մը ներս քաշուած չըլլար: Կրկին նըս-
տաւ ծառին տտկ, անոր նետած ծիրաններուն քով,
որոնք անդգալաբար սահած էին իր մատներուն մէջէն:
Նախ չհամարձակեցաւ անոնց դպչիլ, վախնալով որ շօ-
շափումի իրականութիւնը զանոնք ալ պիտի ջնջէ իր
աչքին առջեւէն, ինչպէս ջնջուած էր պատուհանին կախ-
ուած մոգական պատկերը: Երկարօրէն դիտեց զանոնք,
յուսայով որ անոնց վրայ անոր մատներուն մէկ գիծը,
կամ շրթներուն մէկ հետքը պիտի գտնէ: Յետոյ կամաց
կամաց իր ձեռքը անոնց երինցուց, թիթեռնիկի մը մօ-
տեցող տղու մը պէս, զգուշութեամբ դետնէն վերցուց
զանոնք, ու դողալով իր շրթունքին տարաւ, ու համ-
բուրեց, համբուրեց ջերմեռանդօրէն, խելայեղօրէն համ-
բուրեց, իբր թէ անիկա իր պաշտած կուռքին մէկ մասը,
մէկ նշխարը ըլլար: ու արագ շարժումով մը պահեց զա-
նոնք — որպէս թէ ուրիշներ պատրաստ ըլլային իր ձեռ-
քէն խլելու այդ թանկազին ծիրանները — իր կեսարա-
կան ենթարիխն դրպանին մէջ, ճիշդ կուրծքին վրայ,
սիրտին մօտ: Յետոյ ոտքի ելաւ ու նայեցու անոր պա-
տուհանին, որմէ ներս սենեակին ստուերները կը ֆո-
րունկնային: Հո՞ն ոչ ոք կար:

2.

Թուրք պաշտօնեայի մը աղջիկն էր Ատելիա, 15
տարեկան, տարիք մը, ուր աղջիկ մը կը հասուննայ իր
մարմիական հրապոյըներուն կատարելութեան մէջ: Գա-
ֆէսի կեանքը անոր մորթին տուած էր սպիտակութիւն
մը, որ կը յիշեցնէր ստուերներու մէջ բացուած ծաղկի
մը տժգունութիւնը: Քաղաքը, ուր տասներկու տարիքը
մտած թուրք աղջիկները արդէն կը փաթթուէին իրենց
գեղեցկութեան յաւիտենական պատանքին մէջ, ինք ալ
չարեաֆ կը հագուէր, երբ չաբաթը կամ ամիսը անգամ
մը դուրս ենելու առիթը ունենար: Բայց այգիին մէջ,
ուր ոչ մէկ պատճառ կար այնչափ խստօրէն ծածկուելու,
անիկա կը բաւականանար սպիտակ շղարշ մը միայն առ-
նելով իր գլխուն և թեթեւ ռալ մը նետելով իր ուսին:
Սյս տարազին մէջ անիկա կը նմանէր լուսնի մը, որ
սպիտակ ամպերուն մէջ կը փաթթուէ, աւելի հրապու-
րիչ ընելու համար իր դէմքը:

Գաֆէսի կեանքը կանուխէն արթնցուցած էր անոր
վաւաշոտ, ցանկախոյզ բնազգները: Ամէն անգամ՝ որ
այցելութիւնը ընդունէին գրացուհիներու և կամ իրենք
այցելէին անոնց, խօսակցութիւնը յաճախ կը գառնար
զգայական, տոփագրդիու նիւթերու շուրջ և իր տղու-
միաքը կ'ապականէր այդ խօսակցութիւններու թողած
տպաւորութեան առկ, ու արդէն իր մէջ արթնցած էր
կիրքին ամբողջ գիտակցութիւնը:

Սուսնձնութիւնը, տան փակուած, բանտուած մըթ-
նոլորտը իր մէջ աւելի կը հրահրէին այս զգայութիւն-
ները և անիկա առանձնութեան տուած այս հեշտագին

տառապանքը հաղիւ կը մեղմէր իր ուտով, որուն փորեղ ու խոշոր զանգուածը այնքան լաւ զիտէր արեւելեան հիւծող, հատցնող եղանակներուն հաւատարիմ թարդմանը ըլլալ:

Ատելիա նախ դժուարութիւն կրած էր իր փոքրիկ, տղու մատները պատշաճեցնելու ուտին թելերուն վրայ. սակայն յետոյ տեսած էր որ, անոր թելերը կը դողան իր սիրտին տրամադրութեան համաձայն, անոնք ուրախ են երբ ինք կը ժպտի ու անոնք կուլան երբ ինք տիտուր է: Ուտին թելերը իր սիրտին թելերն էին, կամ թելերը այն պիտի սիրտի մը, որ իր սիրտին պատկերն էր. Ու Ատելիա իր ձանձրոյթի, իր ըղձանքի, իր գալարումի պահերուն ուտը կը զետեղէր իր ծունկերուն մէջ, գլուխը կը հանգչեցնէր անոր վրայ, իր մազերովք կը վարագուրէր իր դողացող թեւելերուն մերկութիւննը, ու ականջ կը գնէր անոր թելերուն, որոնք իր սիրտին կը պատմէին իր զգայութիւնները, իր սարսուները: Այդին մէջ Ատելիա աւելի առանձին էր, ու առտուները՝ երբ թըռչունները արեւին դէմ կը պարէին, կամ իրիկունները երբ ամբաղջ բնութիւնը կը լուէր պաշտումի երկիւղածութեամբ, Ատելիա կը նուռագէր, ու հեռուներէն անոր կը պատմէին ձայնը երիտասարդները կ'ունկնդրէին անհուն ըղձանքով:

Ատելիա հետեւած էր Լեւոնին ներքին զգացումներուն: Այդեգնացութեան առաջին օրերուն մէջ, երբ միասին ճաշ ըրած էին երկու դրացի ընտանիքներ, Ատելիա տեսած էր անոր կարմրիլ յանցաւորի մը պէս՝ երբ իր նայուածքը հանդիպած էր անոր աչքերուն: Լեւոնի առնական զիմագիծները, հասակին ձկունութիւնը, մարմնին լեցուն կորութիւնները, քալուածքին հպարտ ձեւը,

անոր հասա, թաւուտ յօնքերուն աղեղին տակ փայլող մեւ, խոչոր աչքերուն դիւրավառ, ցանկախոյզ արտայայտութիւնը իր մէջ հետաքրքրութիւն մը արթնցուցած էին, որ աւելի մեծցած էր տեսնելով անոր չփոթիլը, թօմովկելը իր ներկայութեան, լսելով հեռուէն՝ անոր երգերուն մելամաղձոտ, յանկուցանող թրթուումները ու մահաւանդ զիտելով անոր թափառումը տանձենիին շուրջ, որ իր պատուհանէն քիչ մը հեռու էր:

Ատելիա էզի իր սուր հոտառութեամբ համոզուած էր որ Լեւոն իրմով կը տանջուի և անոր լուսաթիթեռի յիմար գարձղարձումներուն առանցքը ինք է: Ուստի իր հրապոյրներուն բոլոր թելերը լարած էր անոր առջեւ, իր համայներուն ամբողջ ցանցը հիւսած՝ անոր շուրջ, անոր սիրտը իր սէրով և անոր քունը իր երազներով լեցնելու համար ամին ինչ ըրած էր: Ու հեռուէն առանց երարու աչքին խորը ուղղակի նայելու, առանց իրենց շրթունքներով զիրար հարցուփորձելու, Ատելիա կը տեսնէր որ, Լեւոնին սիրտին տէրն է ինք: Մինչեւ այն առեն առիթը չէր ունեցած այլը մարդու մը սիրտին թելերուն վրայ իր մատները պատցնելու: Լեւոն իթէ տղայ էր, ինք անոր կուրծքին տակ պիտի զնէր սէրին բոցը, որովհետեւ պէտք ունէր սիրուելու, ու այդ բոցը բաւական պիտի ըլլար հասունցնելու Լեւոնին սիրտը, ինչպէս պտուղը կը հասունայ արնելին տակ:

3.

Բլուրի մը կուշտին՝ երկու աստիճանաձեւ այգիներ կը փռուէին իրարու քովկ։ Այս երկու այգիներէն մէկը նախլ էֆ. փ և միւսը Մարտիկեաններու կը պատկանէր։ Քարահիւս ցանկ մը կ'երկնար երկու այգիներուն սահմանագիծին վրայ, որուն ծայրը կը բարձրանար հակայ ընկուզենի մը։ Այս դարաւոր ծառը, որուն հովանիին տակ անհամար ներունդներ նստած էին, ունէր իր պատմութիւնը և իր առասպեկները։ Այդիներէն վար կը իսորունինար հեղեղներէ պեղուած ձոր մը։ Այս հեղեղները գարնան մէջ կ'իջնէին Սրգեղոսէն ու շրջակայ բլուրներէն և կ'երթային խառնուիլ Ալիսի հեռաւոր հոսանքին։

Տիգրան Մարտիկեան այն տարին իրը հիւր իրենց այգին բերած էր իր քոյրը, Տիկին Ծաղիկեանը, որ կանունէն այրի մնացած էր։ Կարապետ Ծաղիկեան մեռած էր փոքրիկ զաւակ մը միայն թողլով, լեւոնը, որ որբութեան մէջ մեծացած էր։ Լեւոն պատանի էր դեռ, սակայն Տիկին Ծաղիկեան մայրերու յատուկ հպարտութեամբ մը սկսած էր անոր նայլ իրը իր տան սիւնը։ Տարիէ մը լեւոն պիտի աւարտէր լուսաւորիչեան վարժարանը, որ քաղաքին լուսաւորութեան վառարանը եղած էր այն տաեն։ Լեւոն իր աշխոյժ, ու վարվուն բնաւորութեամբ ոչ միայն իր ընկերներուն, այլ իր ու առուցիչներուն համակրանքը շահած էր։

Իր փոքրութեան օրերուն լեւոն ունեցած էր դրացի ընկերուէիներ, որոնց հետ կը միրէր կատակել անոնց մազերը քաշելով։ Կամ անոնց այտերուն կարմրիլը դիելով իր կամիթներուն տակ։ Բայց ա՛լ դարձած էր

անոնց հետ խազալէ՝ երբ իր տարիքը մեծցած էր, ու այն ատեն, հոգիի զարմանալի յեղաշրջումով մը, երկչու ու ամչկոտ դարձած էր անոնց հետ։ Աղջկան մը ներկայութիւնը բաւական էր զինք չփոթեցնելու։ Ատելիայի ներկայութեան՝ լեւոն զգացած էր միեւնոյն ամբշկութիւնն ու չփոթութիւնը, որոնք յաձախ պատանիներու քով կը մատնեն կանխահաս ներքին հակում մը դէպի միւս սեռը։

Յուլիսի օր մըն էր։ Բնկուզենիին տակ քանի մը ընտանիքներ բոլորուած էին մատերմական խնդոյք մը վայելելու համար։ Նայիլ էֆ. փ կինը՝ Նիկեար հանըմ, Տիկին Մարտիկեան և Տիկին Ծաղիկեան հոն էին։ Լեւոն խորհնելով թէ՝ Ատելիա հոն պիտի գայ իր մօրը հետ, փութացած էր սեղանի պատրաստութեան և նստելիք տեղի մը յարդարումին համար։ Դրացի թուրք տիկինները, որոնք եկած էին նոյնակէս, նախ իրենց զէմքերը ծածկած էին տեսնելով լեւոնը, սակայն Տիկին Ծաղիկեան ապահովուցած էր զանոնք՝ ըսկելով։

Հանըմնէ՛ր, լեւոնէն մի՛ քաշուիք, անիկա այրմարդ չէ, դեռ տղայ է։

Ու թրքուհիները իրենց աչքերուն ծալրով ակնարկ մը ձգելէ ետք լեւոնին վրայ, իրենց դէմքէն վառ առած էին սպիտակ լաչակին։

Լեւոն սակայն այդ տիկիններուն և ոչ մէկով կը հետաքրքրուէր, ուստի զանոնք չկը բաշխնելու համար երբեք շդարձաւ անոնց նայելու և թոյլ տուաւ որ անոնք զինք տղայ կարծեն։ Լեւոնին համար Ատելիայէն ուրիշ ոչ ոք կարեւորութիւն ունէր և Ատելիան հոն էր, իր մօրը, Նիկեար հանըմին ծունկին քով նստած։

Լեւոն նախ վնասաւած էր անոր նայուածքը, որ երբեք իրեն չէր ուղղուեր։ Ամէն ճիգ ըրած էր, որպէս զի

անոր ուշադրութիւնը իրեն զրաւէ . բայց Ատելիա հաւկառակ անոր որ ինք ալ միմիայն Լեւոնին զրայ կը խորհէր , այնքան յամառօրէն կը շարունակէր Լեւոնին չսայիլ : Ասիկա , որ պչրանքէ մը աւելի կիներու մէկ խորամանկութիւնն է , արտմնցուց ու յուսահատեցուց զայն :

Կիները աղմկալի խօսակցութեան մը մէջ էին : Անոնք իրենց սուր քրքիչներով կը թնդացնէին ընկուղենին լայնատարած գմբեթը : Ոչ ոք կը զբաղէր իրմէ զատ ու րիշով մը , ու Լեւոնին և Ատելիային սիրտերուն մէջ փոթորկող յուղումը կարդալու համար ոչ մէկը ատեն ունէր իր աչքը անոնց գէմքին վրայ պտտցնելու :

Սեղանէն առաջ նիկեար հանըմ փափաք յայտնեց ընկուղենին քանի մը թարմ պտուղներ ժողվելու : Այս գործը Լեւոն միայն կրնար ընել , որովհետեւ ծառը բարձր էր , ու կարելի չէր գաւաղանով մը թօթուել զայն :

Լեւոն իր աշխոյժ պատանիի ճարպիկութեամբ արգէն ծառին վրայ էր և սկսած՝ գետին թափել կանաչ ընկոյզները : Լեւոն մատածեց փոքր խաղ մը ընել Ատելիայի , ու այնպէս մը ըրաւ որ ընկոյզ մը ճիշդ անոր կուրծքին վրայ իյնայ : Ատելիա յանկարծակիի գալով՝ վախի թեթեւ ցնցում մը սւնեցաւ նախ , յետոյ գլուխը վեր վերջնելով սկսաւ բարձրածայն ծիծաղ մը արձակել : Կիները բաւականացան միայն Լեւոնին ուղղելով քանի մը յանդիմսնական կատակներ :

Ատելիա սակայն շատ լաւ հասկցած էր այս խաղին իմաստը : Ընկոյզները փոխարինութիւնն էին իր ծիրաններուն :

Լեւոնին կուրծքը անհուն հրճուանքով մը ուռած էր , մտածելով որ վերջապէս կրցած էր Ատելիային ուշադրութիւնը իր վրայ հրաւիրել :

Սեղանին վրայ Լեւոն ու Ատելիա դէմ դէմքի նըս-

տած էին : Ասիկա զարմանալի կարգադրութիւն մը եղած էր : Անոնց աչքերը յաճախ կառչեցան իրարու և երկար ու անբացատրելի ճառագայթներ փոխանակեցին : Այս ճառագայթներով ուղղակի կրցան կարդալ ինչ որ անթեղուած էր իրենց սիրտին խորը : Անոնք իրարու աչքին մէջ միայն իրենց պատկերը տեսան , ինչպէս լուս սինը լիճին մէջ կը տեսնէ իր դէմքը : Անոնք իրարու սիրտին մէջ նոյն բարախութենիները լսեցին , ու իրենց լըրթունքները կարծես թէ՝ լսելեայն միեւնոյն խօսքերը , միեւնոյն խօսառումները կրկնեցին : Ընկուղենին վհուկ սառուերը այդ երկու սիրտերը իրարու առջեւ բացած էր :

Անկէ ետք Լեւոն իր մէջը անհուն պարապութիւն մը զզաց , ու այս պարապութեան վրայ նայելով՝ զվառ պասյտ մը ունեցաւ : Կարծեց թէ՝ իր սիրտը կը խորունկնայ անդունդի մը պէս , ու զայն լեցնելու համար պէտք ունէր անոր մէկ նայուածքին : Այս անդունդը մթին էր , ու անոր աչքին ճառագայթը միայն կրնար լուսաւորել զայն : Այս պարապութիւնը , այս մթութիւնը թերեւս իր մէջը կար այն օրէն , այն վայրկեանէն ալ առաջ . բայց զայն չէր զզացած , որովհետեւ այնչափ թանձր չէր եղած անիկա : Փայլակի մը շողիւնէն ետք աւելի թանձր կը թուի գիշերին մութը :

Այս փայլակը անցած էր Աւելոնին մէջէն :

4.

Առաւօս մը կեւոն ամսոնց այգին գացած էր իր մօրը հետ : Ծիրամնիները բեռնաւորուած էին կարմիր ու հասունցած ծիրաններավ : Որթատունկերու տակ կախուող ողկոյզներուն մէջ այլ եւս սեւ հատիկներ շատցած էին : Նիկեար հանըմ նստած էր իրենց տան առջեւ շուք ընող խոչոր, լայնատարած թեւերով սարփինային տակ : Ատելիա ծուած իր Քերկեֆին վրայ՝ մետաքսէ թելերով սիրուն ծաղիկներու վրայ թառած թուչուն մը կը բանէր : Ատելիա թեթեւ, առտուան հագուստ մը հազած էր, սպիտակ, բարակ, դրեթէ թափանցիկ, որուն տակէն կը զգացուէր իր մարմին հեշտագրգիւ, լեցուն, թոյլ կորութիւնները :

— Բարի՛ եկաք, ըստ Նիկեար հանըմ ուրախութեան շարժումով մը ոտքի ելնելով և Տիկին Ծաղիկեանին գլուխը ծածկող շզարշը վար առնելով, հս կը զարմանամ ձեր գրացիութեան վրայ, շարաթը կամ ամիսը անդամ մը կ'այցելէք մեզ :

Ատելիա ներս վաղած և փոքրիկ գորդ մը բերած էր դուրս, որպէս զի Տիկին Ծաղիկեան և կեւոն նստին :

— Սյնակէս մը կը խօսիք որ, ըստ Տիկին Ծաղիկեան նստելով և իր ժափատին մէջ բողոքի շեշտ մը դնելով, կարծես թէ՛ դուք ամէն օր մեզի կուգաք :

Ատելիան տեսնելով՝ կեւոն զգացած էր իր սիրախն ուժգին և արտգ բաբախումը և աչքէն չէր վրիպած Ատելիայի արտասովոր ուրախութիւնը՝ զինք իր քովը տեսնելով : Մանաւանդ կեւոն դիտած էր Ատելիայի թեւերուն դողալը՝ իրեն սուրճի գաւաթը երկնցնելու տաեն,

և զզացած էր որ իր մատներն ալ կը դողան, իրը թէ՛ անոր սարսուռը իրեն փոխանցէր : Ամիկա երկու սիրտերու մէջն անցնող ելեկտրական հոսանք մըն էր :

— Ատելիա, ըստ Նիկեար հանըմ, կեւոն կը ձանձրանայ, սիրտին այդի մտէ՛ք, ծիրանները քիչ մը թօթուեցէ՛ք, հիմէ հասունցած ողկոյզներ գտնէք կերէ՛ք : բայց մի մոռնաք մեզի ալ բերելու : կեւոն, շարունակեց յետոյ Նիկեար հանըմ՝ մօր մը գորովոտ շեշտով, տղա՛ս մի քաշուիր, հոս ձեր այգին է, Ատելիայի հետ գացէ՛ք, դուք իրարու եղբայր քոյր էք, Ատելիա շատ կը նեղուի առանձին, դուն հեռու կը փախչիս, իրը թէ՛ մենք օտարներ ըլլայինք :

կեւոն չնորհակալութեան ժամփառվ մը պատասխանց և աչքը վերցուց Ատելիայի վրայ, որուն նայուածքին մէջ ներքին անսովոր հրճուանք մը կը ճառագայթէր : Ան՝ արդէն անհամբերութեամբ սպասած էր մօրը այս հրամանին :

Ատելիա ոտքի ելած և քանի մը քայլ առած էր այգիին մէջ : կեւոն հետեւեցաւ անոր, ուրախութեան յայտնի շարժում մը չկրնալող զապել :

Ոիտ ու թանձր կանանչութեան մը մէջ բացուած խոշոր, սպիտակ վարդի մը կը նմանէր Ատելիա, կամ թիթեռնիկի մը, որ տերեւէ աներեւէ կը թոչտի : Անիկա այդիին կակուղ հողին մէջ կրկնելով կը քալէր որթատունկի տեսկաներուն քովէն, առանց իր ետեւը նայելու ու առանց խօսք մը, բառ մը արտասանելու : կեւոն նոյնչափ համը ու նոյնչափ լուռ, քայլ քայլ կը հետեւէր անոր, աչքերը յառած անոր սպիտակութեան, որպէս զի զայն չկորպնցնէ կանանչութեան մէջ : Ատելիա երբեմն կանգ կ'առնէր որթատունկի մը տակ, անոր լայն, առաւօտեան

ցողէն թաց տերեւները մէկդի կ'ընէր ու ողկոյզի մը
հսդորդելով իր մասերուն փայտիայանքը, անկէ հատիկ մը
կը փրցնէր զայն ճշշակելու համար : Լեւոն եւս կանգ
կ'առնէր միեւնոյն որթատունկին տակ ու կը շոյէր խաղողի
նոյն ողկոյզը և անոր փրցուցած հատիկին քովէն ինք
ալ հատիկ մը կը փրցնէր, դողդոչուն ձեռքերով, որպէս
թէ անոր ձեռքերուն դպչէր : Ու այս հպումը իր մարմ-
նին վրայ անուշ սարսուռ մը կը պատցնէր :

Ի՞նչ կը խորհէն երկուքն ալ, կամ բան մը կը
խորհէն .— Ո՞չ : Երբ սիրտը լեցուն է զսպուած զգա-
ցումներով, երբ շրթունքները փականքուած են յորդիլ
ուղող հոգիին վրայ, միտքը չկրնար խորհիլ :

Ստեվիս վերջապէս կանգ տուաւ ծիրանիի մը տակ,
որ բաւական հեռու էր տունէն : Լեւոն կեցաւ անոր
քով, ու երբ առաջին անգամ ըլլալով իրարու նայեցան,
տեսան որ աժգունած են : Երկուքն ալ իրենց միտքը
պեղեցին՝ խօսք մը, բառ մը գտնելու համար, բայց
զայն թափուր գտան : Իրենց գլխուն մէջ կը լսէին
միայն իրենց սիրտէն բարձրացող արձագանքը, ինչպէս
հոյակապ տաճարի մը մէջ զսուող աղօթքի մը մրմունջը :
Անոնք չէին կրնար խօսիլ, որովհետեւ այնքան շատ բան
ունէին իրարու ըսելիք : Հսութիւնը բնութեան անբա-
ցարելիութիւնները թարգմանող միակ լիդուն է : Ու
անոնք լռեցին, որովհետեւ լրութիւնը միայն կարող էր
խօսիլ իրենց սէրին միծութեան վրայ,

Ստեվիս ու լեւոն իրենց այս անբացատրելի կա-
ցութենէն աղատելու համար, թերեւս ետ դառնային,
տուն գալու համար, եթէ Ստեվիս յանկարծ չսթափէր
խորհելու համար թէ՝ ինչո՞ւ իրենք այդի մտած էին : Իր
մայրը յանձնարարած էր քիչ մը ծիրան թօթուել և քանի

մը ողկոյզ հասունցած խաղող առնել : Ուստի պտուղնե-
րու բեռին տակ մինչեւ գետին ծուղ ձիւղէ մը քանի մը
ծիրաններ փրցնելով երկնցուց լեւոնին : Ստեվիս իր
ձեռքը ետ քաշելու ատեն չէր ունեցած, երբ իր մատ-
ներուն վրայ զգաց լեւոնին այրող շրթները : Լեւոն, որ
անգիտակցաբար, գրեթէ անծանօթ ուժէ մը մլուելով տաք
համբոյր մը դրած էր իրեն երկնցող սպիտակ, տղու ձեռ-
քին վրայ, երբ իր գործած արարքէն սարսափահար՝ աչքը
վերցուց և սպասեց Ստեվիսյի շրթունքն իր դատա-
պարտութեան վճիռը, տեսաւ որ Ստեվիս մինչեւ իր մա-
զերուն ծայրը կարմրած է : Անոր խորհրդաւոր լուռթիւ-
նը իր մէջ աւելի խորունկցուց իր յանցանքին զիտակ-
ցութիւնը և լեւոն գլուխը ծոեց մտիկ ընելու համար իր
սիրտը, որ իր կուրծքին դէմ կը զարնուէր, ինչպէս
թռչունի մը թեւը կը զարնուի վանդակի թելերուն :

Այս լսիկ, ինքնաբուխ համբոյրը սէրի առաջին խոս-
տովանութիւնն էր :

Ստեվիս շուտ շուտ, իրը թէ վտանգ մը մօտեցած
ըլլար իրեն, ծիրաններ փրցուցած և լեցուցած էր այն
փոքրիկ կողովը, զոր իրեն հետ լերած էր : Երբ ա՛լ ընեւ-
միք գործ մը չէր մնացած ծիրանին տակ, ուղղուեցաւ
գէպի տուն : Քալելու ատեն Ստեվիս կը զգար որ, իր
անդամներուն մէջ տենդագին սարսուռ մը շըտան կ'ընէր .
ուստի խոնմութիւն համարեց կանգ առնել քանի մը
անգամ որթատունկերու տակ, որպէս զի հանդարտի ու
իր յուղումը չմատնէ : Լեւոն հետեւած էր անոր, տուանց
համարձակելու նոյն իսկ ինգրել անկէ որ, կողովը ինք
տանի :

— Ուր մնացիք, ըստ Նիկեար հանըմ իր բառե-
րուն խոտութիւնը մեղմացնող ժպիտով մը :

Ատելիա հազիւ կրցաւ իր ձայնին դողդալը յայսնի
շնել՝ պատասխանելու համար .

— Երկար տաեն վինտեցինք խաղողի հասունցած
ողկոյզ մը և ահա՛ հազիւ քանի մը հատ գտանք :

— Լաւ ըրեր էք, յարեց նիկեար հանրմ: Լեւոն,
տեսա՞ր, մեր ալգին ո՞չչափ լսու է: Սակէ ետք այլ եւո
Ատելիան առանձին մի՛ ձգեր, մեր այդին մէջ, կամ
բլուրին վրայ պատեցէ՛ք, երկուքնիդ ալ կը ձանձրա-
նաք երբ առանձին ըլլաք:

— Լեւոն անընտել չէ, աւելցուց Տիկին Ծաղիկեան,
բայց չեմ գիտեր թէ ինչո՞ւ այսչափ կը քաշուի ձեղմէ:

Այն իրիկուն Ատելիա երկարօրէն խորհեցաւ Լեւո-
նին վրայ, որուն շրթունքին տաք սարսուաները դեռ կը
զգար իր մասներուն և իր բոլոր մարմին մէջ: Ուրեմն
Լեւոն զինք չափազանց, յիմարօրէն կը սիրէր, ուրեմն
անոր կուրծքին տակ իր սէրը կը վասէր: Ու առաջին
անգամ ըլլալով՝ Ատելիա սիրուած ըլլալու հեշտին զգա-
յութիւնը ունեցաւ: Այս զգայութիւնը իր երեւակայու-
թեան առջեւ ցնորքի ոսկեզօծ հորիզոններ, երանութեան
վարդերանգ արշալոյսներ բացաւ ու այդ հորիզոններու
և այդ արշալոյսներու հմայքէն զինովցաւ: Կնոջ հա-
մար եթէ ամէնէն մեծ երջանկութիւնը պաշտուին է,
Ատելիա արդէն զինք պաշտող մը ունէր:

Հետեւեալ օր Ատելիա և Լեւոն այդիին մէջ զիւ-
րար գտած էին, որովհետեւ այնքան պէտք ունէին իրա-
րու հետ, իրարու մօտ ըլլալու: Լեւոն երկարօրէն տան-
ջուած էր, խորհելով որ Ատելիա սրտնեղած է իր փոք-
րիկ համբոյրէն, ուստի անոր առջեւ ներողութիւն պիտի
խնդրէր, պիտի պաղատէր անոր, նոյն իսկ պիտի խօսէր
իր սիրտին մէջ գալարուող թելի մը վրայ ու պիտի ըսէր

թէ՝ ինք ակամայ, դրեթէ անդիտակցաբար գործած էր
այդ յանցանքը:

Սակայն երբ անոր հետ դէմ դէմի գտնուեցաւ, հաշ-
մարձակութիւնը պակսեցաւ իրեն նախորդ օրուան վրայ
խօսելու, ու անոնք իրր թէ՝ իրենց միջեւ բան մը պա-
տահած չըլլար, իրր թէ՝ իրենց սիրտերը անհունօրէն,
բայց լոիկ տառապած չըլլային իրարու համար, երբեք
շրթունքնին չբացին իրենց սիրախն վրայ, ու բաւականա-
ցան ունկնդրելով բնութիւնը, այս անհուն դաշնակը,
որուն ստեղնաշարին վրայ ամէն թռչուն, ամէն միջատ,
ամէն հով, ամէն տերեւ իր խազը, իր թրթռումը ունէր,
ու այս դաշնակը իրենց կը խօսէր բանի մը վրայ, որուն
անհունը չէին կրնար տալ իրարու և զոր խորապէս կը
զգային իմենց սիրախն մէջ: — Աէրը:

Քիչ մը ետք, այն որթատունկին մօտ, որուն տակ
նստած էին անոնք, ճնճղուկ մը եկաւ, իր փոքրիկ կը-
տուցով սկսաւ ծեծել որթատունկի տերեւները և հազիւ-
գտած էր խաղողի գետին ինկած հատիկ մը, երբ ուրիշ
ճնճղուկ մըն ալ եկաւ: Խաղողի հատիկը այլ եւս զանոնք
չշահագրգռեց: Երկրորդ ճնճղուկը խենդի մը պէս կը
դառնար առաջինին չուրչ, իր թեւերը կը բանար կար-
ծես գրկախանումի տենջով, մինչդեռ առաջինը փոքրիկ
ոստումներ կ'ընէր, պէտք խուսափումներ կ'ունենար:
Յետոյ երկուքն ալ կարծ թռիչով մը ուրիշ որթատունկի
մը տակ կ'երթային, հոն ալ միեւնոյն հետապնդումները,
միեւնոյն խուսափումները: Լեւոն ու Ատելիա հետեւած
էին անոնց, առանց գիտնալու թէ ինչո՞ւ: Երբ վերջաւ-
ալիս առաջնը՝ ձանձրացած երկրորդին դարպասումնե-
րէն՝ աւելի հետու թուփի մը տակ թռաւ, Ատելիա կանգ
առաւ ու նայեցաւ Լեւոնին աշքին խորը: Լեւոն գետին

Խոնարհեց իր աչքերը, կարմրեցաւ: Թերեւս հասկցած էր Ատելիայի այս նայուածքին իմաստը: Ու երբ բաժնուեցան իրարժէ, Ատելիա կարծեց թէ Լեւոն կը հառաջէ:

5.

Մարտիկեանի և Նայիլ Էֆի այգիներէն վեր ուրիշ այգի չկար: Խոպան, լքուած գետին մը կը տարածուէր մինչեւ բլուրին կատարը, ուր տեղ տեղ մոռցուած քանի մը կաղնիի կոճղեր կ'երեւէին: Բլուրին կուշտը երկուքի բաժնուած էր լայն ձեղքով մը, զոր հեղեղները պեղած էին: Ճեղքուածքին վրայ խոշոր, սեպ, գրեթէ անմատչելի ժայռ մը կը ցցուէր: Ժայռին տակ ձեղքուածքը խորունկնալով տեսակ մը քարայր կազմած էր: Ժայռը հսկոյ թռչունի մը պէս նստած էր այս քարայրին վրայ, որուն մէջ արեւին ճառագայթները կը վախնային թափանցելէ:

Քարայրը ո՛ւ և է հրապոյր չպիտի ունենար առանց այն ալոճի թզուկ, ողնիի ձեւով նստած ու գմբեթաձեւ ծառին, որուն արմատները կտրծեա թէ բլուրին սիրտին խորը մխուած էին:

Յուղիսի վերջին օր մըն էր: Կէս օրուան տաքը աւմէն կողմ ճնշող ծանրութիւն մը և մնուելային անշարժութիւն մը կը տարածէր: Հաղիւ քանի մը մարտիներ խոտերու վրայ, արեւին ճաճտնչներուն մէջ կը ցատկուատէին՝ ուրախութեան աղաղակներ թուցնելով:

Լեւոն երկնցած էր ժայռին տակ, քարայրին մէկ անկիւնը: Հոն՝ անուշ, գգուող զովութիւն մը կար: Անոր

Երեւակայութիւնը կը տանջուէր Ատեվիայի երազին յաճախանքով ու անոր աչքերը կը հետեւէին սաստիկ տառքէն թրթռացող օդի ալիքներուն, որոնք կարծես թէ իր սիրտին պէս կը դողային հեշտանքի մը սարսուռով:

Հեռուէն դէպի իրեն եկող սպիտակութիւն մը նըշմարեց Լեւոն: Քանի մը անգամ Ատելիայի հետ եկած էին բլուրին վրայ պտտելու և հանգչած էին ալոճիին տակ: Լեւոն ծունկի եկաւ զայն լաւ նշմարելու համար: Զէր սիրալած:

Մինչեւ այն օր Ատելիայի շրթունքները շատ զգոյշ, շատ երկչոտ եղած էին և ինք չէր յաջողած անոր մէկ խոստովանութիւնը, մէկ հաւասարումը լսել: Լեւոն մտածեց երկնալ քարայրին անկիւնը ու ինքինք քունի մէջ ցոյց տալ, յուսալով որ Ատեվիա գո՛նէ համարձակութիւնը պիտի ունենար իր փակուած թարթիչներուն վրայ թափելու իր զսպուած, արգիլուած գգուունքները:

Երբ քարայրին առջեւ հասաւ, Ատեվիա կը հեւար: Իր այտերէն վար սանող քրտինքի խոշոր կաթիչները սրբեց, ու տապահովուելէ ետք որ զիրենք ոչ ոք կը տեսնէ, դողդոցուն, վախսկոտ քայլերով եկաւ Լեւոնին մօտ: Քարայրին զովութիւնը, որուն մէջէն կը կարծէր շնչել Լեւոնին շունչը, իր այրող արեւակէղ այտերը կը փայլվայէր անուշ համբոյրի մը պէս:

Ատեվիա ծուեցաւ Լեւոնի վրայ ու մտիկ ըրաւ անոր կանոնաւոր, երկար, քունի շնչառութիւնը: Անոր շըրթունքին վրայ նշմարեց թեթեւ ժպիտ մը, որ թերեւս երջանիկ երազի մը ցոլացումն էր: Իր դէմքը մօտեցուց անոր դէմքին, որպէս զի աւելի լաւ զգայ անոր ուունչերուն տաք, բուրունաւէտ շունչը: Լեւոնին յօնքերուն թաւ աղեղը աւելի վայելուչ կերպով կ'երկնար

անոր փակ կոպերուն վրայ, ու անոր մազերը աւելի աղուոր էին իր քունքերուն վրայ անփութօրէն տարածուելով :

— Լեւոն, ըսաւ Ստեղիա մեղմ ձայնով մը, որ յուզումէն կը գողար :

Լեւոն չէր լսեր :

— Լեւոն, կրկնեց, տւելի բարձրացնելով իր ձայնը : Ոչ մէկ ձայն, ոչ մէկ շարժում :

Ստեղիա անոր մարմինը ցնցելու համար հազիւ իր սպիտակ, փափուկ ձեռքը դրած էր Լեւոնին թեւին վրայ, երբ մէկէն ի մէկ, եկեկտրաճաղորդ թելի մը հպողի սարսըռանքով՝ ետ քաշուեցաւ : Ստեղիա կարծեց որ Լեւոն արթուն է : Բայց ո՛չ, եթէ անիկա արթուն ըլլար իր աչքերը պիտի բանաբռ ու պիտի ընդհատէր քունի երկար, հանդարտ չնչառութիւնը :

— Խեղճ Լեւոնս, ըսաւ, գլուխը քարին է եկեր :

Ու Ստեղիա վստահ Լեւոնին քնանալուն վրայ, կամաց մը նստաւ անոր մնարին մօտ, զգուշութեամբ իր ափին մէջ վերառուանոր գլուխը և զայն հանգչեցուց իր ծունկին վրայ :

Լեւոն հազար անգամ իր աչքերը բացած պիտի ըլլար, եթէ զարմանալի բան մը իր թարթիչներուն վրայ կապարի պէս չծանրանար : Ստեղիայի առաջին հպումը սարտուռ տուած էր իրեն ու պիտի ելնէր նստէր, եթէ մատնուելու անճարակութեան ամօթը չունենար : Ստեղիային երբ իր գլուխին տակ զգաց Ստեղիայի փափուկ, հեշտաւէտ, փայփայող մարմինը, կարծեց թէ այլ եւս չպիտի կրնայ իր աչքերը բանալ . որովհետեւ հետզիտէ սկսաւ հաւատալ թէ՝ ինք իրապէս քունի մէջ էր, և ասիկա լոկ երազ մըն էր, չօշափելի, իրական երազ մը :

որ պէտք էր տեւել յաւիտենականապէս : Ու եթէ նոյն իսկ հրեշտակ մը իջնէր իր գլուխը անոր ծունկէն բաժնելու համար, պիտի նախընտրէր իր հոգին յանձննել քան իր երջանկութիւնը : Ինչ անուշ պիտի ըլլար այդպէս, մարիլ, մեռնիլ անոր ծունկին վրայ :

Ու Լեւոն իր թարթիչները չբացաւ, որովհետեւ աղջկան մը ծունկին վրայ աչքը կը գոցուի, որպէս զի հոգին աւելի լւա նայի :

Լեւոն քանի մը վայրկեան սպասած էր այսպէս, երբ իր այտին վրայ զգաց արցունքի տաք կաթիլ մը, որ տարածուեցաւ հոն, ինչպէս ցողի կաթիլը կը տարածուի ծաղիկի մը տերեւին վրայ : Իր սիրտը ծծեց այս կաթիլը, ինչպէս հրդեհը կը ծծէ իր վրայ սրսկուած ջուրը : Ու Լեւոն, իր այտը չորնալէն ետք միայն հասկցաւ թէ՝ Ստեղիա կը հեծկլտայ : Ան չկրցաւ ըմբռնել այս հեծեծանչքին պատճառը, որովհետեւ սիրուած, պաշտուած աղջիկ մը լալու պատճառ մը չէր կրնար ունենալ :

— Ստորամծո, պոռթկաց յանկարծ Ստեղիա, ինչո՞ւ գիս այսքան կը վառես քրիստոնեայի մը համար, ո՛չ, այլ եւս չեմ կրնար դիմանալ, չեմ կրնար ծածկել սիրտիս կրակը, չեմ կրնար թողուլ որ այս լուռ, բայց հատցնող տառապանքս խղովուի մէջս : Ոչ մէկէն պիտի վախնամ . թո՛ղ լսեն, թո՛ղ զիանան որ ես խենդի պէս սիրաճարուած եմ Լեւոնին, թո՛ղ այսպանին, թո՛ղ հալածեն զիս, հոգս չէ : Բա՛ւ է որ ես Լեւոնը կը պաշտեմ, ա՛լ ոչ մէկ բան փոյթս է :

Ու Ստեղիա անդիմաղբելի ուժէ մը մղուած, ջղաձիգօրէն ծուեցաւ Լեւոնին վրայ իր բոցավառ չրթունքը զետեղից անոր այտերուն ու անյագօրէն, խելայեղօրէն, յիմարի պէս ծծեց, ծծեց զայն, համբոյրի մը մէջ լափել

ուզելով անոր ամբողջ սիրտը, որպէս զի վատահ ըլլայ թէ՝ այդ սիրտը իրն է: Ատելիա ալիսի ուզեր որ այս համբոյրը յաւիտնականութիւնը ըլլայ ու տիեզերքը վերջանայ այս համբոյրին հետ: Սակայն ակնթարթի մը մէջ իր վզին շուրջը զգաց կերուն պարապնդում և իր մարմինին սեղմուիլը՝ անոր կուրծքին դէմ: Լեռն այլ եւս չէր կրցած ինքզինքը զսպել, ու առանց թոյլ տալու որ Ատելիայի շրթունքները բաժնուին իր այտերէն, փաթթուած էր անոր, ինքզինքէն ելած, զրեթէ անգիտակից: Անոր համար այլ եւս ոչ մէկ բան նշանակութիւն, ոչ մէկ բան գոյութիւն ունէր, միայն գիտէր թէ Ատելիա իր թեւերուն մէջ է, անոր շրթունքը իր շրթունքին տակ ու անոր սիրտը իր սիրտին կից: Քարայրը տիեզերք մըն էր ու այս Տիեզերքէն դուրս անոր համար ոչինչ կար:

Ատելիա սարսռաց և ուզեց խուսափիլ անոր թեւերէն: Լեռն անոր տերեւի մը պէս դողացող մարմինը տւելի կը սեղմէր, ու Ատելիային մազերը, վիզը, կուրծքը, ձեռքը կ'ողողէր իր անվերջ, յիմար համբոյրներովէ:

Ատելիա վայրկենական, ակամայ սոսկում մը ունեցաւ: Բայց ինչու սոսկալ, չէ՞ որ աշխարհի բոլոր երջանկութիւնը այս անթիծ, այս աստուածային գրկախառնումին մէջ էր: Ու Ատելիա թող տուաւ ինքզինք: Լաւ էր այսպէս: Իր մարմինը պէտք է հալէր անոր մարմինն մէջ, իր սիրտը պէտք է ձուլուէր անոր սիրտին հետ: Այս խառնուրդը աստուածային հրաշակերտ մը պիտի ըլլար: Լեռն իր կեանքին մէջ առաջին անգամ ըլլալով կը զզար անուշ տաքութիւն մը, գինովութեան նման բան մը, որ կը տարածուէր իր երակներուն մէջ: Ու այս գրկախառնումը ժամերով պիտի տեւէր, եթէ թեթեւ, քայլի

ձայնի նմանող աղմուկ մը չուշաբերէր, չսթափեցնէր դանոնք:

Լեռն անմիջապէս վազած էր քարայրէն դուրս, բայց ոչ ոք կար, ոչ իսկ միջատ մը: Քարայր վերադարձին տեսաւ մողէս մը, որ սարսափահար կը մազլցէր ժայռէն վեր, փոքրիկ քարեր վար ձգելով իր անցքին վրայ:

Երբ Լեռն կրկին նատաւ Ատելիային ծունկին քով՝ զգաց որ ամօթի ու զիդի մնչող, այրող զգացում մը կը բարձրանայ մինչեւ իր գլուխը: Հիմա իր ընթացքին ամբողջ գիտակցութիւնը կ'ունենար ու չէր կրնար հաւատուալ որ ինք, երկչումը, ամչկոտ մը, այնչափ յառաջ գացած րլաց իր սէրին զսպուած արտայայտութեան մէջ:

Վայրկեան մը չկրցաւ իր աչքերը վեր առնել Ատելիայի վրայ, իր թէ ինք յանցաւոր մը եղած ըլլար: Յետոյ քիչ քիչ վերստացաւ իր համարձակութիւնը և երբ զլուխը վերցուց տեսաւ որ Ատելիա արցունքի կաթիւ մը կը սրբէ:

— Ատելիա՛, կը սիրե՞ս զիս, ըստ Լեռն միամիտ, բայց անկեղծ շեշտ մը դնելով իր ձայնին մէջ և իր ափին մէջ առնելով Ատելիայի փոքրիկ, տղու ձեռքերը:

Ատելիա թաշկինակը հեռացուց իր կոպերէն ու երկար, անբացատրելի ակնարկ մը սեւեռեց Լեռնին աչքին մէջ: Լեռն ըմբռնեցամբողջ իմաստը այս այրող, այս կարօտազին, այս վսեմ նայուածքին, որ ուղղակի անոր սիրտէն կուգար:

— Լեռ՛ն, պտտախանեց Ատելիա, խորունկ հառաջ մը զսպելով, չեմ սիրեր, կը պաշտեմ քեզ:

Ու Լեռնին ձեռքերը տարաւ իր կուրծքին վրայ, անոր մատներուն հաղորդելու համար իր սիրտին բարտ-

խումը : Լեւոն իր ձեռքերուն տակ զգաց անոր կուրծքին սաստիկ ելեւէջը : Յետոյ սեղմեց անոր փոքրիկ ձեռքերը, որոնք վարդի կոկոնի մը պէս կը դոգային իր ավին մէջ, ու անոնց վրայ տաք համբոյր մը դրաւ :

— Լեւոն, ըստ Ատելիա, դուն ալ վաստահոցուր զիս քու սէրիդ վրայ, ու ա'լ երեկ վիշտ չպիտի ունենամ:

Լեւոն ծունկի նկած էր անոր առջեւ, ինչպէս քուրմ մը կը ծնրադրէ դիցունիի մը առջեւ :

— Ատելիա՛, ըստ Լեւոն, եթէ իմ կուրծքս ապաւ կիի մը թափանցկութիւնը ունենար, անոր ետեւ միայն քու պատկերդ պիտի տեսնէիր, ինչպէս լուսնին պատկերը լիճին մէջ : Եթէ սիրաս կարելի ըլլայ առնել ու սեղմել ձեռքիդ մէջ, անկէ միտյն քու սէրդ պիտի քամուէր : Եթէ գիտնայիր՝ թէ՝ ես ո'րքան տառապեցայ. որովհետեւ համր սէրը տառապանք մըն է : Քու մէկ նայուածքի բաւական եղաւ ամբողջ գիշեր մը իմ երազներս լուսուուրելու համար, քու մէկ ժայռդ զիս օրեւով երջանիկ ըրաւ ու քու մէկ խօսքդ հազար անգամ կրկնեցի, որպէսզի անոնց արձագանգը կրկնուի ականջներուս մէջ : Դուն տեսար որ ես լիմարի մը պէս թափառեցայ պատուհանիդ մօտերը, որպէս զի ուտիդ թերուն մէջին ունկնդրեմ հողիդի երաժշտութիւնը : Դուն այտերուս կարմրութեան վրայ կարգացիր պիտիս կրակը, ամէն անգամ որ հանդիպեցայ քեզ : Դուն կռահեցիր սէրիս խենդութիւնը երբ ծիրանիին տակ անդիմադրելի ուժէ մը մզուած՝ համբուրեցի քու մասներդ ու դուն ամօթխածօրէն կարմրեցար և առեղծուածօրէն լուեցիր : Եւ եթէ ներողութիւն չխնդրեցի այս անպատշամ ու յանդուզն արարքիս համար, պատճառը այն էր որ իմ

շրթունքներս բաւական համարձակ չեղան այդ համբոյրին վրայ խօսելու համար : Ասկէ ուեկի ի'նչ կ'ուզես ինձմէ : Իմ երջանկութիւնս քու մէկ ժայռդ ու անմահութիւնս քու մէկ համբոյրդէ : Ստե՛վիա, հոգիիս խորը ուժովք կը սիրեմ քեզ : Սիրավիս խորը քու սէրիդ պաշտամունքը ունիմ : Իմ կեսանքս առանց քեզի պարապ, լրքուած տաճար մը միայն սիտի ըլլայ : Ես պէտք ունիմ քու թեւերուդ զրկախսանութիւնն, ես առանց քու համբոյրիդ չեմ կրնար, չեմ կրնար չնչել, առանց քու աչքերուդ բոցին չեմ կրնար ապրիլ : Ատե՛վիա, գրկէ՛ զիս համբուրէ՛, հատցուր զիս . կեսանքը ի'նչ է . քու շրթունքներովդ ծծէ՛ բոլոր արեւը հոգիիս, ես կ'ուզեմ որ իմ վերջին հեւքս քու շրթունքիդ վրայ մարի, ու վերջին նայուածքս քու աչքերուդ մէջ մթագնի : Ատե՛վիա՛, եթէ սակիտ սիրել է, քեզ կը սիրեմ, եթէ պաշտել է, քեզ կը պաշտեմ, եթէ ուրիշ անուն մը ունի այս զգացումը, սորվեցուր ինձի զայն :

Լեւոն իր այս խօսքերը աւարտած էր Ատելիայի մէկ երկար, անվերջանալի համբոյրին տակ ու իր աչքերը փակած էր զլուխիր կութնյնեւով անոր կուրծքին, ու կը զգար թէ՝ հեծկլտալու, լոլու անհուն իզձ մը ունի : Ատելիայի մազերը վէտվէտուն ալիքներու պէս կ'օրօրուէին իր զիսուն վրայ և անոր չունչին խունկր կը ծածանէր իր մարմնին չուրջ ու քարայրին խորունկ, զով սառւէրներուն կը խառնուէր,

Ատելիա անոր քունքերը առաւ իր ափին մէջ ու անոր զլուխիր հեռացուց իր մարմնին և երբ Լեւոն երկար թմբութիւնէ մը սթափովդ մը պէս բայցաւ իր աչքերը, առասու որ Ատելիա իր ճակտէն կը վանէ մութ, անը ըմբռնելի խորհուրդ մը : Ասիկա կը նմանէր ամպի բարակ

Քողի մը որ ակնժարթի մը մէջ արեւին տակէն կ'անցնի, թեթեւ ստուեր մը կը նետէ երկրին վրայ, ու յետոյ կը հալի : Ատեվիա իր աչքերը վերցուց լեւոնին վրայ, զայն դիտեց անյագօրէն, իբր թէ նոր տեսած ըլլար զայն : Յետոյ իր սպիտակ թեւերուն մահեակը անցուց լեւոնի վիզէն և զայն դէպի իրեն քաշեց : Լեւոն թող տուաւինքինք ու անոր ռուզգերուն սարսուռը զգաց իր շրթունքներուն մօտ : Լեւոն տերեւի մը պէս կը դողար :

Ասիկա կիրքին ամբողջ դիտակցութիւնն էր :

Ու երբ վերջապէս բաժնուեցան իրարմէն, անոնք ճառագայթի մը չափ մաքուր ու շուշանի մը չափ անքիծ էին :

Քարայրը տաճար մըն էր, ուր երկնային ձեռք մը օրհնած էր այս աննիւթ, հրեշտակային սէրը :

Օգոստոսը եկած էր իր անուշ ու զով առաւօտներով, ուր լեւոներու վրայ սպիտակ, շարշանման մշուշներ կ'իջնեն ու կը շոգիանան յետոյ, երբ արեւ տաքնայ հորիզոնին վրայ : Այս մշուշոտ առաւօտներուն մէջ երկինքը կը նմանի մօր մը, որ իր սալինքները կ'երկարէ իր զաւակին ու երկիրը իր լեռներուն շրթունքով կը ծծէ զամոնք :

Լեւոն ու Ատեվիա յաճախ կ'իջնէին ձորին մէջ որ կը խորունինար իրենց այգին վար ու կը նստէին առուակին եղերքը խոնաւ խոտերու վրայ, նշդարիներու և ընկին սպիտակ խորունիներու ձիւղեր տեղ տեղ իրարու կը փաթթուէին,

առուակին վրայ անուշ զովութիւն մը սփռելով : Յտեվիա իր սպիտակ տղու մատները կը թաղէր չուրին խորը փայլուն խիձեր գուրս քաշելով անկէ : Լեւոն երբեմն հետուներէն չոր ձիւղեր կը բերէր ծաւի մը կոճղին քով խարոյկ մը վառելու և եղիպատացորենի հասկեր խորովելու համար : Ատեվիա կը սիրէր խաղողի ողկոյզներ ննտել ջուրին մէջ որպէս զի ալեւակներուն համբոյրին տակ խաղողի հատիկները աղամանդներու վերածուին :

Երբեմն միասին կ'երթայիննստիլ ընկուզենին տակ : Հետուներէն հովեր ու թռչուններ կուգային անոնց ճառագայթի մը չափ մաքուր ու շուշանի մը չափ անքիծ էին : Ատեվիա լեւոնին ցոյց կուտար ձիւղերուն մէջ լայն ու բուրումնաւէտ տերեւներուն ետև մոռցուած կանաչ ընկոյզ մը ու լեւոն քարի հարուածներով վար կ'առնէր զայն, երկու քարի մէջտեղ կը ճգմէր ու սպիտակ միջուկը հանելով կը դնէր Ատեվիայի շրթներուն վրայ :

Կէս օրուան տաքին կը յիշէին ալոնի թղուկ, ողնիի ձեւով նստած ծառը, ու մանաւանդ քարայրը, ուր իրենց ամէնէն երջանիկ, ամէնէն գերագոյն վայրկեանները հիւսուած էին : Լեւոն երբեմն կը մագլցէր հսկայ, սեպածե ժայռին վրայ, Ատեվիայի շրթունքն սոսկումի ու վախի աղաղակներ խլելով ու բարձրածայն քրքչալով անոր երեսին :

Ի՞նչ կը խօսակցէին անոնք : Միթէ ո՞վ կրնայ ըսել թէ՝ հովը ի՞նչ կ'ըսէ տերեւներուն և լուսինը ի՞նչ կ'ըսէ ծովին :

Անձրեւոտ օր մը կայծակ ինկաւ ընկուզենին վրայ ու անոր գարաւոր կոճղին մէջ ու սպի մը բացաւ : Ատեվիա ու լեւոն, որոնք ընկուզենիի մօտերն էին, իրարու փաթթուեցան իրենց սոսկումին և լեւոն տեսաւ

Ատելիայի դէմքը, որ գունատած էր :

Եթք վտանգը անցած էր Լեռն բարձր ու անփոյթ քրքիչ մը որձակից ու Ատելիայի տժգոյն այտերուն վրայ իր համբոյրին կարմիրը դրոշմելէ ետք ըստաւ .

— Բաել է վախցար, հէ :

— Վախնա՞լո՞ւ ըստաւ Ատելիա սրտմտած չեշտով մը ու շրթունքները սիրուն կերպով կծկելով, վախնալն աղ խօսք է : Բայց Լեռն, քեզի լուրջ բան մը ըստէմ, ես այս կայծակին անկումին մէջ խորհրդաւոր բան մը կը նրա մարեմ : Սաիկա կը նշանակէ թէ՝ մեզի ոչ ոք իրարմէ պիտի կրնայ բաժնել, որովհետեւ կայծակն իսկ չհամարձակեցաւ մեզի դպչիլ :

— Բամնել, յարեց Լեռն զարմացած ու քիչ մը տըսուր ձայնով, ինչու բաժանման վրայ կը խորհիս :

Ատելիա չպատասխանեց, վայրկեան մը մտախոն մընաց, աչքերը աներեր կերպով յարեց անորոշ կէտի մը վրայ ու յետոյ գլուխը վերցուց ու ըստաւ հրամայական չեշտ մը դնելով իր ձայնին մէջ :

— Լեռն, վաղը սուաւոտուն շաա կանուխ, չլուսցած սկնեկո եկուր, քեզի ըսելիք ունիմ : Մի՛ վախնար այս զիշեր հայրս կարեոր զործով մը քաղաք պիտի մնայ: Մայրս սովորաբար ուշ կ'արթնայ, միայն խարչիկէն զգուշացիր, շունի մը չափ սուր հոտառութիւն ունի :



Քարայրին հանդիպումէն ետք Ատելիա իր մէջ տրասովոր յեղաշրջումի մը կատարութիւն զգացած էր : Անկէ առաջ կարծած էր թէ՝ Լեռնի հանդէպ իր զգացած սէրը վաղանցիկ է զեփիւոի մը պէս, որ ծաղիկները կը

համբուրէ ու կ'անցնի : Սակայն հիմա այնպէս չէր : Լեռնին սէրը հետզնետէ կը խորունկնար, կը մեծնար իր մէջ և իր սիրաբին շուրջ կը գալարուէր բաղեղի յամառութեամբ : Ուանց այս սէրին իր սիրար անհուն պարապ մը և իր հոգին անդունդ մը պիտի ըլլար : Ինք պէտք ունէր Լեռնին :

Սէրը ի՞նչ է, խորհեցաւ ան յաճախ, երբ առանձին էր . . բնութիւնը . . որովհետեւ բնութիւնը լեցուն էր սէրով, թռչունները զիրար կը սիրէին, հոգերը զիրար կը սիրէին, աստղերը զիրար կը սիրէին, ծաղիկները զիրար կը սիրէին: Բնութիւնը մինչեւ այն օր ծածկուած էր իր աչքէն, սակայն Լեռն վեր առած էր բնութեան վլրայ ձգուած քօզը : Ու ինք կը սիրէր Լեռնը և ասիկա բնական էր, որովհետեւ սէրը բնութիւնն էր ու բնութիւնը սէրը :

Բայց սէրը անշօշափելի, անիրական երազ մը պիտի ըլլար առանց ամուսնութեան: Ատելիա ամուսնութիւնը կ'ըմբռնէր իրը սէրին զերագոյն մէկ վիճակը ու սէրը ամուսնութեան տաճարին առաջնորդող սանդուխն էր :

Ինք ելած էր այս սանդուխին վրայ, ուստի ինչ չմոներ այդ մոգական, այդ ասոսուածայինն տաճարին մէջ : Իր տարփատենջ աղջկան երեւակայութիւնը հազար անգամ ինքնիրեն կերտած էր այդ տաճարը ու իր սիրար երկիւզած ուխտագնացութեամբ մը ծնրաղրած էր այդ հեռաւոր, այդ դիւթական տաճարին կրկներեւութիւն առջեւ, որ կը կորսուէր իր երազներուն ամուլ անապատին մէջ : Ու եթէ այդ տաճարը իրեն համար փակուած դուռն էր մինչեւ այն օր, հիմա մէկը ունէր, որ կրնար բանալ զայն իր առջեւ : Պէտք էր ա-

մուսնանալ կեւոնին հետ : Սէրը մէկ ելք , մէկ հանգրուան ունէր իրեն համար .— Ամուսնութիւնը :

Բայց իր յոյսերուն , իր երազներուն վրայ սև ամպ մը կը ծանրանար : Այս սանդուխին և այս տաճարին մէջտեղ երկասյրի սուր մը կար : Լեւոն Քրիստոնեայ էր : Այս սուրը — օրէնքը — կը մեծնար իր աչքին ու ահաւոր , լափելու պատրաստ լեզուի մը պէս կ'երկնանար իր առջև : Օրէնքը զօրաւոր էր ու ինքը տկար : Իր ճակատը պիտի փշրուէր անոր գէմ զարնուելով ու իր սէրը պիտի ձմլուէր անոր տակ : Օրէնքը վիշապ մըն էր կեցած ամուսնութեան տաճարին դուռին առջև ու Լեւոն ու ինք պիտի բգքսուէին անկէ , եթէ փորձէին յանդուգն քայլ մը առնել այդ տաճարէն ներս :

Որքան խորհեցաւ այս վիշապին վրայ , այնքան սոսկաց անկէ , բայց այնքան կատղեցաւ : Իր սէրը անտեղիտալի , անդիմադրելի էր : Պէտք էր վերջապէս ելք մը , հնարք մը գտնել : Լեւոն իրեն համար անհրաժեշտ էր ու ինք պէտք ունէր անոր :

7.

Հետեւեալ առաւօտուն Լեւոն շատ կանուխ արթընցած էր : Արշալոյսի սպիտակ գիծ մը կը վարանէր հորիզոնին վրայ ու քանի մը աստղեր դեռ կառչած կը միային մութին քղանցքին :

Տան մէջ ամէն ոք կը քնանար : Աճապարանքով հագուեցաւ ու կամաց մը , առանց նոյն խակ իր չնշառութեան ձայնը զգացնելու , վար իջաւ : Շունը որ տան գուսին առջեւ խորունկ քուն մը կը քաշէր , մէկու մը ծառենալը զգալով ոտքի նետուած էր . բայց Լեւոն ձեռքի հրամայական շարժումով մը արգիլեց զայն հաչելէ :

Լեւոն գողի մը պէս երկուտ ու վարանոտ , հազար անգամ ետին նայեցաւ հասկնալու համար թէ զինք տեսնող մը կա՞յ : Ու երբ իրենց տունէն անտեսանելի ըլլաւլու չափ հեռացած էր որթատունկերու մէջ , ինքզինք ապահով զգաց ու իր թոքերը բացաւ գիշերուան զով օդին առջեւ , լայն շունչ մը առնելու համար :

Այն ցանկը , որ երկու այգիները իրարմէ կը բաժնէր , տեղ տեղ կիսովին վլած էր հաղորդակցութեան անցքեր բանալով : Այս անցքերէն մէկը կը գտնուէր ձիշդ նայիլ էֆ .ի տան ուղղութեան վրայ : Լեւոն երբ հոն հասաւ , անդամ մըն ալ դիտեց իր չորս կողմը : Որթատունկի տերեւները երբեմն հովէն կը շարժէին փսփսուքի նման թեթեւ , անլսելի ձայն մը նետելով լոռութեան մէջ , զոր հաղիւ կը պատուէին աքալազներու սուր ձիչերը :

Լեւոն զգաց որ իր սիրտը չափազանց արագ կը զարնէ : Իր կացութիւնը շատ վտանգաւոր էր : Եթէ բռնուէր , եթէ մէկը տեսած ըլլաշը : Վարանեցաւ պահ մը

և թերեւս ուղէր ետ դառնալ, եթէ յանկարծ չնշմարէր Ատելիան, որ իր պատուհանին կտիսուած՝ զինք կը կանչէր թեւի նշանացի շարժումներով: Լեւոն այս եւս մոռցաւ ամէն վատանգ ու ոստումով մը ցատկեց ցանկէն անդին: Ատէլիայի պատուհանին տակ հասաւ ակնթարթի մը մէջ, մաղլցեցաւ ծիրանիի ծառէն վեր, բւնեց Ատէլիային ձեռքը որ դէպի իրեն կ'երկնար ու սենեակին մէջ նետուեցաւ:

Ատելիա բարակ գրեթէ թափանցիկ գիշերազգեստ մը միայն հագած էր, որ կը քօղարկէր իր մարմինը ամէնին թաքուն մասերը, անոնց կորութիւնները դուրս ցայտնեցնելու և զանոնք աւելի հրապուրիչ դարձնելու համար: Դիշերազգեստին սպիտակութիւնը կը չփոխուէր անոր մորթին հետ ու անիկա կը նմանէր յուշկապարփկի մը, որուն մարմինին շուրջ ծովին փրփուրները կը բարձրանան, անոր մերկութիւնը տրեւին ցոյց չտալու համար:

Ատելիա հրճուանքի անհուն արտայայտութեամբ մը զրկեց Լեւոնը ու զայն տարաւ իր մահճակալին մօտ, որ ծիւնապատ, անմատչելի բարձունքի մը վրայ ծլած շուշանի մը կուսութիւնը կը բուրէր: Լեւոնի հոգին պաշտումի սարսուռ մը ունեցաւ, որովհետեւ աղջկան մը անկողինը ծաղիկներու թերթով շինուած օրօրոց մինչ ուր անմեղութիւնը կը քնանայ և ուր գեղեցկութիւնը կ'երազէ:

Երբ երկուքն ալ նստած էին անկողին վրայ, Ատելիա լեւոնին ձեռքերը քաշեց իր ծունկին ու ըստաւնոր լուրջ շեշտ մը դնելավ: իր յուղումէն դողացող ձայնին մէջ:

— Լեւոն, մինչեւ այսօր մեր սէրին տուած գինու վութեան մէջ երբեք չխորհեցանք այն վտանգին վրայ,

որ մեր երջանկութեան կը սպառնայ: Առաջի օրերուն, չուղեցի քեզ սիրել, որովհետեւ իմ և քու մէջդ կրօնքի անանցանելի անդունդ մը կար: Բայց չկրցայ յաղթել այն զգացումին, որ զիս զէպի քեզ կը մղէր, ու եթէ ես լինդի մը պէս սիրեցի քեզ, յանցանքը իմս չէ: Եթէ լինդի մը պէս սիրեցի քեզ, յանցանքը իմ սէրս խլէր մեղք էր քեզ սիրելս, թո՛ղ Ասաուած իմ սէրս խլէր կուրծքէս. եթէ քեզ սիրել ոճիր մըն էր, թող բնութիւնը կուրծքէս. Համար լինար խորչիլ քեզ չսիրելու վրայ: Բայց մեր սէրը պիտի տառալի ու մեր սիրելու ապագան եթէ ալապէս հեռուէն, լոկի ու տերը պիտի տրորուին եթէ ալապէս հեռուէն: Պէտք է վերջ մը տալ բագալտագողի սիրենք վիրար: Պէտք է վերջանումի ապագայ հաւանականութեան: Պէտք է վերջանումի ապագայ իրարու կը պատկանինք: Ու ասոր պէս գիտնանք թէ՝ իրարու կը պատկանինք: Առ ասոր համար մէկ ելք ու մէկ միջոց կայ: — Ամուսնանա՞լ:

— Ամուսնանա՞լ... կրկնեց Լեւոն արձագանգի մը պէս. իր թէ այս բառին իմասար չհասկնար:

— Այո՛, Լեւոն, երբեք խորհած չե՞ս դուն ամուսնութեան վրայ: Երբ ես քեզ, ու դուն զիս կը սիրես, ինչո՞ւ չամուսնանալ: Սոանց ամուսնութեան սէրը անուշ տառապանք մինչ է: Բայց մեր ծնողքներուն հաւանութեամբ ամուսնալառնկարելի է որովհետեւ օրէնքը թեամբ մեր ամուսնութիւնը: Ո՞ւր լսուած է թէ՝ խեցիպիէ մեր ամուսնութիւնը: Ի՞ւր լսուած է թէ՝ խեցիպիէ մեր ամուսնացիր է Քրիստոնեայի մը հետ: Եթէ լսմ աղջիկ մը ամուսնացիր է Քրիստոնեայի մը հետ: ուրիշներ նոյն իսկ լսեն մեր սէրը, մեզ պիտի դատապարան:

պիտի գարկոծեն մեզ:

— Ի՞նչ ընել ուրեմն, հարցուց Լեւոն մտախոն ու տխուր, ջանալով հասկնալ Ատելիայի վերջին խօսքը, որ իրեն այն քան անհամբերութիւն կուտար:

— Ի՞նչ ընել: — Փախչիլ: Փախուստը փրկութեան

միակ ճամբան է : Պէտք է երթալ հոն՝ ուր մարդկային աչքեր չեն կրնար լրտեսել մեզ, հոն՝ ուր օրէնքին ձեռքը չկրնար ճմլել մեր սիրտը, հոն՝ ուր սէրը կրօնքէն աւելի բարձր և ամուսնութիւնը օրէնքէն աւելի վաեմ է : Լեւո՞ն, նայէ՛ սա լեռներուն, որոնք հեռուները կը լուծուին մշուշին մէջ ու որոնց վրայ ամպերը կը հանգչին : Այդ լեռներէն անդին ուրիշ աշխարհ մը կայ, ուրիշ երկինք մը, որուն տակ կամացնուած է սիրոյ աստուածին համար ամուսնութեան Մեծ տաճարը .— Բնութիւնը : Հոն ձորի մը անմատչելի մէկ ծերպը, լերան մը երկնակերձ մէկ կատարը, ծառի մը կայծակներէն փորուած կոճղը, ժայռի մը հեղեղներէն պեղուած բնդերքը բաւական պիտի ըլլան մեզ հիւրասիրելու ու մենք յաւիտեանօրէն պիտի միանանք իրարու, մեր մարմինները մէկ մարմին ու մեր հոգիները մէկ հոգի պիտի ըլլան : Աստղալից դիշեր մը պիտի պսակէ մեզ ու խոտերու տակ պահուըտող առուակին ձայնը, տերեւներուն մէջ դողացոլ մեղեդիի մը թրթումները, անտառներու խորը հեծեծող հովին սուլիւնը, մշղորած թուշունի մը ծիչը պիտի ներդաշնակուին մեր առաջասարի համերդը յօրինելու համար : Սակայն պէտք է աճապարենք, պէտք է շուտով վախչինք, վաղն իսկ : Ուրեշ ելք չկայ, պէտք է վախչինք :

Ստեղիա իր այս վերջին խօսքերը արտասանած էր խեղդուող ձայնով մը ու իր գրուխը դնելով Լեւոնին ուսին վրայ : Լեւոն կարծեց թէ՛ Ստեղիա կը հնձկայ : Լեւոն մտիկ րաւ Ստեղիայի կուրծքին արագ ելեւէջը ու անոր շունչին տաքութիւնը զգաց իր մարմին վրայ : Ի՞նչ ըսած էր իրեն Ստեղիա .— Փախչի՛լ : Ու իր աչքերը կը նետէր հեռուն, ուր երկինքը աղեղածեւ գիծով մը կը միանար երկինք և ուր լեռները արշալոյսին սպիտա-

կութեան մէջ հալող հսկայ զանգուածներու կը նմանէին : Այդ լեռներէն անդին, ըսած էր Ստեղիա երջանկութեան դրախտ մը պիտի փռուի իրենց ոտքին տակ ու Ստեղիա «ի՛րը» պիտի ըլլայ :

Այս գեղեցիկ սեպհականութեան հեռանկարը կը գգուէր իր առնական հպարտութիւնը և վախչելու ցնորդուէր իր շունչին թուէր չօշափելի իրականութիւնը : Ամէն քը իրեն կը թուէր չօշափելի իրականութիւնը : Ամէն բան ընկելու պատրաստ էր, բաւ է որ Ստեղիա հրամայած ըլլար :

Քանի մը վայրկեան լուռ անցաւ : Արեւէն փրցուած կարմիր, ոսկեղէն թել մը կ'անցնէր ծառերու գագաթ-կարմիր, ոսկեղէն թել մը կ'անցնէր ծառերու գագաթ-կարմիր :

Երբ Ստեղիա իր գլուխը վերցուց, Լեւոնին աչքին մէջ կարդաց յնքնավստահութեան ճառագայթ մը, որ աղջկան տկար կամքը կը չօշափէր յոյսի անուշ սարիր աղջկան տկար կամքը կը չօշափէր յոյսի անուշ սուռով մը :

— Ստեղիա՛, ըսաւ Լեւոն, ես ամէն տեղ երթալու պատրաստ եմ, բաւ է որ դուն հետո ըլլաս :

Լեւոն գեռ պիտի շարունակէր իր խօսքը եթէ անսուն դուռին վրայ մատի թեթեւ հարուածներ շփութեան չմատնէին զայն :

Ստեղիա սովորութիւն ունէր կաթը շատ կանուխ խմելու : Մահճակալէն վար իջաւ : Հասկցաւ որ ծառան է : Մատի նշանով մը Լեւոնին պատուիրեց որ լոէ ու է : Մատի նշանով մը Լեւոնին պատուիրեց որ լոէ ու է : Մահճակալը դուռին ետեն էր և առանց ներս չվախինայ : Մահճակալը դուռին ետեն էր և առանց ներս մտնելու կարելի չէր զայն տեսնել : Ստեղիա կիսովին մտնելու կարելի չէր զայն տեսնել : Ստեղիա կիսովին կը նետէր իրեն ու դուռը կրկին գոցեց :

8.

— Աեւո՞ն, ըստ, այս առաւօտ միասին պիտի հաւ-
խաճաշենք:

Ու Ստեղիա նստելով Լեւոնին ծունկին քով, իր
այսերը փակցուց անոր այտերուն, իր թեւերէն մէկը
նետեց Լեւոնին ուսին վրայ ու միւս ձեռքով գաւաթը
դրաւ անոր շրթունքն մօտ: Երկուքն ալ միեւնոյն
շունչով խմեցին կաթը: Լեւոն արտասովոր անուշութիւն
մը զգաց անոր մէջ ու կարծեց թէ Ստեղիայի շունչն է
որ այնքան կ'անուշցնէ զայն: Երբ գաւաթին խորը վեր-
ջին կաթիլ մը մնացած էր, Ստեղիա իր մատներով ցոյց
տուաւ հեռաւոր լեռները ու ըստ:

— Հռն՝ այսպէս պիտի ըլլայ:

Եւ իր թաշկինակով չորցնելէ ետք Լեւոնին շրր-
թունքը, զայն սեղմնց իր կուրծքին դէմ ու թող տուաւ
որ Լեւոն երկար համբոյր մը առնէ իր այտերէն:

Խաբչիկ ծառան, Մահմուտը, հին հաւատարիմն էր
Նայիլ էֆ.ի. իր տէրերէն անբաժան էր ան: Նիկեար
հանըմ յաճախ կը կատակէր անոր հետ ու Մահմուտ իր
ապիտակ ակուաները դուրս կը ցցէր իր լայն ու ածուխի
աւետթեամբ շրթունքներուն մէջէն, իր տիրուհիին հա-
ձոյք պատճառելու համար: Ստեղիա չէր ախորժեր անկէ
ու անոր ներկայութեան կը ջղայնանար: Մահմուտ եթէ
ծայրայել յարգանքը ունէր իր տէրին և իր տիրուհիին
համար, վախով ու վրէժով խառն ակնածանք մը կը
զգար Ստեղիայի հանդէպ: Ստեղիա անոր մէջ կը տես-
զի կասկածելի լրտես մը, որ իր ամէն շարժուձեւերը
նէր նօթէ օր մը ամէնը մէկէն իր երեսին տալու համար:
կը

Մահմուտ չարամիտ չէր, բայց իր հաւատարմութեան
լրացուցիչ մէկ մասը կը նկատէր նսկել Ստեղիայի վրայ,
լրացուցիչ մէկ մասը կը նկատէր հանդէպ: Անդամ՝ ինք ար-
որպէս զի երբոր պէտք ըլլայ առաջին անդամ՝ ինք ար-
որպէս զի երբոր պէտք մը: Ատեղիա չափէն աւելի
համարձակ ու անվախ էր: Իր տարիքը և տիրող սովոր-
ութիւնները չափան ներէին այդ ընթացքը ու Մահմուտ
քանի մը անգամ տեսած էր թուրք երիտասարդներ,
Նայիլ էֆ.ի այդիին մօտէն անցած էին իրենց աչ-
որոնք Նայիլ էֆ.ի այդիին մօտէն անցած էին իրենց աչ-
որոնք մէջ ցոլացնելով նախանձի ու ատեղութեան այն
զգացումը, զոր իրենց շուրջը կը յուզեն գեղեցիկ, բայց
անմատչելի աղջիկները:

Լեւոնի ու Ստեղիայի սկրտ յարաբերութիւնները չէին
կրնար ուրեմն վրիսիլ խորչիկին աչքերէն: Իրաւ է որ
Նիկեար հանըմ թոյլատու էր անոնց բայց Մահմուտ կը
մտածէ՛ թէ՝ կիները շատ կարճամիտ են ու չեն կընար

Նախատեսել վտանգը : Մահմուտ կը մտածէր թէ՝ Լեւոն բաւական հասուն է ըմբռնելու համար աղջկան մը ժպիտին իմաստը, զոր հրեշտակները միայն կրնան թոթովել : Ի՞նչ կը նշանակէին բոլոր այս առանձին ու խորհրդաւոր պատոյաները : Մահաւանդ անիկա բոլորովին գայթակղած էր այն առտու, տեսնելով Լեւոնը, որ Ստեղիայի պատուհանէն ներս կը մտնէր զաղտագողի : Մահմուտի սուր հոտառութիւնը այս պարագան երբեք չէր փախցուցած : Ուստի Մահմուտ կարծեց թէ՝ ա՛լ ատենը եկած է միջաւ մտելու, ու վերջ տալու այս սիրաբանութեան, որ կրնար վտանգաւոր ըլլալ ու փորձանք բերել թէ՝ Ստեղիայի և թէ մահաւանդ իր տէրերուն զլխուն, որոնց հացը կ'ուտէր քսան տարիէ ի վեր շարունակաբար :

Ուստի Մահմուտ նոյն օրն իսկ գնաց, գտաւ Տիկին Ծաղիկեանը, որ ծառի մը տակ նստած գուլպայ կը հիւսէր : Անոր ականջէն ծռեցաւ քսնի մը խօսքեր փոխանակեց, ու հեռացաւ :

Տիկին Ծաղիկեան յանկարծակիի եկած էր, Նախ չը կրցաւ հաւատալ որ Լեւոն, իր անմեղ, իր գառնուկի նման տղան Ստեղիայի հետ սիրտի կապ մը ունենայ : Յետոյ խորհեցաւ : «այդ աղջիկը, անպատճառ զըլխէ հանած է Լեւոնը» ու արտասովոր զայրոյթով մը լեցուեցաւ Ստեղիայի դէմ, իբր թէ անիկա ոճրագործ մը ըլլար : Բայց վայրիկեան մը չափաւորեց իր զգացումները : Կրնար ըլլալ որ Մահմուտ զրպարտիչ մըն էր և ինք սխալ դատած՝ բոլոր այս իրերը : Բայց ո՛չ, Մահմուտ այնքան անկեղծ, այնքան համոզիչ շեշտով մը խօսած էր որ կարելի չէր անոր ուղղամտութեան վրայ կասկածիլ : Ուստի որոշեց Լեւոնը հարցաքննել, հասկնալ անոր սիրտին բոլոր գաղտնիքները և շուրտով առաջքը

առնել վտանգի մը : Այո՛, վտանգ մը, որովհետեւ Լեւոն եթէ այնպիսի ընթացք մը ունեցած էր, ասիկա վտանգէ մը աւելին էր . . . բոլոր դրացի ընտանիքներուն և քաղաքին ամբողջ բնակչութեան բամբասանքը, զայրոյթը, այսպանումը, նախատինքը իր վրայ հրաւիրել էր :

— Լսեցի՞ք, պիտի բաէին կիները իրարու ականջին, Տիկին Ծաղիկեանի տղան թուրք աղջկան մը հետ խնդիր ունեցած է, ի՞նչ յանդգնութիւն, ի՞նչ ամօթ բան :

Ու պիտի ծիծաղէին իր վրայ, պիտի քամահէին, պիտի մողագրէին ու բամբասէին զինք :

Հապա թուրքէրը : Քաղաքը տղիտութեան և մոլեռանդութեան ծայրայել վիճակի մը մէջ էր : Լեւոնը անհամար թշնամիներ պիտի ունենար ու թուրք երիտասարդներ վրէժ պիտի լուծէին անկէ, որովհետեւ չպիտի ներէին երբեք այսպիսի յանդգնութիւն մը :

Այս բոլորը Տիկին Ծաղիկեանը չափազանց զրգուած էին : Ինքինք որչա՛փ կ'անիծէր օր առաջ չսկելուն համար Լեւոնին վրայ : Այո՛, յանցաւորը ինք էր : Իրաւ է որ Նայիլ էֆ : իրենց այգիի դրացին էր, բայց դրացի մը միայն, անկէ աւելի կապ մը չէր կրնար ըլլալ իրենց միջնեւ : Ինչո՞ւ ներած էր որ Լեւոն Ստեղիայի հետ մինչեւ իրիկուն պատի, խօսի, խնդայ : Ինչո՞ւ մանտամանդ այն տարի այգի եկած էր ու Լեւոնը դատապարտած անդործութեան, որովհետեւ Լեւոն քաղաքին մէջ երբեք առիթը չպիտի ունենար այսպիսի վտանգաւոր խալի մը ատեն չպիտի ունենար այսպիսի վտանգաւոր խալի մը ատեն գտնելու : «Աիս, կ'ըսէր, գառնուկի պէս Լեւոնս գլխէ հանեց, այդ կախարդ աղջիկին շարժուձեւերուն չէի հաւներ արդէն : Լեւոնս ի՞նչ յանցանք ունի, հրեշտակի պէտղայ էր, անոր խելքը նոյն իսկ այդպիսի բաներուն չէր

համներ, իր դասերէն գուրս ուրիշ բանի վրայ չէր խոր-
հեր : Ատելիան զլմէ հանեց զայն : »

Տիկին ծաղիկեան չուզեց ատեն կորսնցնել : Արդէն
շատ ուշացած էր : Լեռնը կանչեց, իր բոլոր մայրական
գգուանքը թափեց անոք վրայ, իր համբոյրներով ողո-
ղեց զայն, նոյն իսկ քանի մը կաթիլ արցունք սահեցուց
անոր այսերուն վրայ :

— Լեռն, ըստու, ինձի շիտակը պէտի խօսիս, ես
քու մայրդ եմ, ինձմէ երբեք բան մը պէտք չէ որ պա-
հետ : Ինչո՞ւ Ատելիայէն չես զատուիր : Ի՞նչ ունիս անոր
հետ :

Լեռն վայրկենապէս կաս կարմիր եղած էր : Իր
մայրը մինչեւ այն օր իրեն երբեք այսպիսի հարցում մը
չէր ըրած : Աւրենին բան մը լսած էր վերջապէս, կամ
բան մը ունէր իր միտքին մէջ :

— Ինչո՞ւ չես խօսիր, ըսէ՛ : Ատելիա շատ գեղեցիկ
է, թերեւս . . .

— Կը սիրեմ զայն մա՛յր, ըստու Լեռն այնպիսի խո-
րունկ շեշտով մը, որ սարսուռ տուաւ Տիկին Ծաղիկ-
եանի :

— Կը սիրեմ . . .

— Սյո՛, դուն սրբ Ատելիայի հասակը ունէիր, չսի-
րեցիր : Երբ հայրս իմ հասակս ունէր, չսիրե՞ց :

Ասիկա յայտնութիւն մըն էր Տիկին Ծաղիկեանի
համար : Երբեք չպիտի կրնար հաւատալ որ այս խօսքերը
պիտի լսէ Լեռնին բերանէն :

— Տղա՛ս, բայց չե՞ս դիտեր . . .

— Սյո՛, գիտեմ, Ատելիա իսլամ է : Է՛ս ի՞նչ կ'ըլ-
լայ :

Տիկին Ծաղիկեան չուզեց աւելի խօսիլ . որովհետեւ

Լեռնին ամէն մէկ պատասխանը նոր ուժգնութիւն մը
կ'աւելցնէին իր զարմանքին ու միանգումայն զայրոյթին
վրայ :

Ու երբ իրիկունը Տիգրան Մարտիկեան քաղաքէն
վերադարձաւ, Տիկին Ծաղիկեան ըսաւիր եղաօր .

— Տիգրա՞ն, լեռնը կերպով մը այզիէն հնուացո՞ւր,
մեր կացութիւնը վտանգաւոր է :

9

Ատելիա անուշ երազներով քնացաւ այն գիշեր :
Անիկա իր վակ թարթիչներուն մէջէն տեսաւ փախուստի-
ճամբան՝ վարդերով ու արշալոյներով եղերուած : Տե-
սաւ այն դաշտերը, որոնք իրենց ոտքին առջև գեղեց-
կօրէն փռուած էին ու այն լեռները՝ որոնք մանիշակի,
շուշանի փունջեր կը սփուէին իրենց անցքին վրայ : Լե-
ռնին թերին կոթնած՝ բոլոր այն երանութիւններուն մէ-
ջէն կ'անցնէր ու աստղերը կը նախանձէին իրենց եր-
ջանկութեան : Հոն՝ բոլոր աղուոր, գունագեղ թուչոն-
ները կը թաշտէին իրենց շուրջ, իրը թէ տարիներէ ի վեր
ընտելացած ըլլային ու բոլոր ծաղիկները կը բա-
րենց պիրենք՝ իրենց բաժակները հիսցով աչքերու պէս
բանալով :

Ատելիա երբէք չպիտի ուզէր արթնալ այս երազ-
ներէն, ու երբ առաւօտան իր աչքերը բացաւ, իրակա-
նութիւնը սովորականէն աւելի ցուրտ երեւցաւ իրեն :
Իր սենեակին միայնութիւնը ճաշող բան մը ունէր : Վա-
ղեց պատուհանին առջև : Սոտուան զով օդը զի՞նք սթա-
ցեց պատուհանին առջև :

վեցուց: Արագօրէն հագուեցաւ: Այզիին հողին վրայ ցօղի անուշ խոնաւութիւն մը կը հանդէք: Վար իջաւ: Արևի ոսկի ճառագայթ մը որթատունկի տերեւներուն զմբուխար կը չոյէք: Խաղողի սպիտակ ողկոյզները տերեւներու ետե կը պահուրէին: Լեցուն ստինքներու պէս: Ատելիա քանի մը հատիկներ փրցուց անոնցմէ ու անդիտակցարար իր շրթունքին տարաւ: Ի՞նչ անուշ էին անոնք: Քալեց որթատունկերու քովէն ու երբ կանգ առաւ, տեսաւ որ իր քայլերը զինք բերած էին ճիշդ այն ծիրանիին տակ, ուր Լեւոն առաջին համբոյրը դրած էր իր մատերուն վրայ: Ատելիա աչքերը վերցուց ծասին վրայ: Հոն ծիրան չկար այլեւս: Սյս պարապութիւնը, ծիրանիի ճիւղերուն այս ամայացած տեսքը տիրեցուցին զինք: Սյս ճիւղերը ի՞նչ յանցանք ունէին: ո՞վ մերկացուցած էր զանոնք իրենց զարդերէն, ո՞վ խլած էր այս ճիւղերէն իրենց պտուզներուն երջանկութիւնը: Ատելիա շատ անգամ անցած էր հոնիք, բայց ուշաղրութիւն չէր ըրած երեքք այս թափուր ճիւղերուն:

Ծիրանին չատ մօտ էր Մարտիկեաններու այզիին ցանկին, ուստի Ատելիա մօտեցաւ հոն, հեռուէն կանչելու համար Լեւոնը, որ ամէն առաւոտ կանուխէն իր քով վազելու սովորութիւն ունէք: Ատելիա պարապ տեղ թափառեցաւ ցանկին երկայնքին վրայ: Մարտիկեաններու տան շուրջը կարծես, մահուան անշարժութիւնը ծանրացած էր: Ո՛չ իսկ Տիկին Ծաղիկեանը տեսաւ: Ատելիա ակամայ անձնատուր կ'ըլլար նախաղդացումի մը, զոր չէր կրնար վանել իր սիրտէն: Մտախոն ու տիրուր, վերադառաւ տուն: Քանի մը ժամ փակուեցաւ իր սենեակին մէջ: Զանձրոյթը ու սիրտէն նեղութիւնը իր կուրծքին վրայ կը ճնշէին զինք խեղդելու աստիճան:

Վերջապէս կրկին վար իջաւ ու տան սեմին վրայ հանդիպեցաւ իր մօր:

— Աննէ՛, լսաւ, Լեւոնը տեսա՞ր:

— Ո՛չ, ովատասխանեց Նիկեար հանըմ գլուխը եռ բերցնելով, աղան քազտք դրկեր են, չեմ գիտեր ի՞նչ խելքով:

— Քաղաք դրկեր են, կրկնեց Ատելիա տիսուր ու յուսահատական որձագանգի մը պէս: Նիկեար հանըմ եթէ ուշադրութիւն ընէր, պիտի տեսնէր թէ՝ իր աղջիկը վայրկենապէս տժգունած էք: Ատելիա վայրկեան մը քարացած մնաց հոն և երբ իր մայրը հեռացաւ, ուղղակի իր սենեակը ելաւ: Լալու անհուն փափաք մը ունէր, իր մահճակալին վրայ փռուեցաւ ու աղու մը պէս ոկսու հեկեկալ: Պիտի լար, բայց չկրցաւ, որովհետև արցունքի կաթիլները իր կոտերուն տակ բարձրանալէն ետք հալած կապարի պէս կ'ինային իր սիրտին մէջ: Երբ սիրտը խորունկ կուլայ, աչքերը կը չորնան:

«Քաղաք դրկեր են» խօսքը հազար անգամ կրկնեց, իրը թէ ուղէր այս բառերուն իմաստը ըմբռնել: «Ի՞նչո՞ւ դրկեր» են խորհեցաւ. «Ո՞վ դրկեր է»: «Ուրինին ինք, դրկեր» ուղղելով չէ զացեր, զայն բանի կամ խալով մը դրկեր են»: Ատելիա չուզեց հաւատալ որ Լեւոն քանի մը օրուան համար միայն գացած է, ո՞չ, իր նախազգացումը կ'ըսէր թէ այս հեռացումը ուրիշներու կողմէն նիւթուածդաւ մէնէ, իրենց երջանկութիւն, երազներուն բիւրեղէ դղեակը մէկ հարուածով փշրելու համար: Բաելէ «ուրիշներ» կային մէկ հարուածով փշրելու համար: Կային մէջ կրնային երկու սիրտերուն մէջ փոս պեղել: «Ուրիշունք կրնային երկու սիրտերուն մէջ փոս պեղել»: «Ուրիշունք կային, որոնք իրաւունք ունէին թերթը ծաղիկէն և ներ», կային, որոնք իրաւունք ունէին թերթը ծաղիկէն և ներ», կային, որոնք իրաւունք ունէին թերթը ծաղիկէն և ներ»:

Ատելութիւնը յուսահատութեան վրէժն է : Ատելիա
երբ իր սիրտին մէջ ատելութեան զգացումը բաւական
զօրաւոր զգաց, ոտքի ելաւ զօրացած ու կազդուրուած :
Իջառ այդին, թափառեցաւ մինչեւ իրիկուն աննպատակ,
գրեթէ անգիտակից, ու սպասեց որ գիշեր ըլլայ :

Յուսահատները կը սիրեն զիշերը, որովհետեւ անիւ-
կա տիսուր է իրենց պիրտին պէս և ու իրենց ճակատա-
գիրին պէս : Մթութիւնը կը փայփայէ ճառագայթ չու-
նեցող հոգիները :

Ատղալից գիշեր մըն էր : Ծիրկաթիւնը սպիտակ
ճամբայ մը կը գծէր երկինքին վրայ : Ատելիա կարծեց
թէ՝ անիկա տատղերուն փախուստի ճամբան է . որովհե-
տեւ երբեմն փայլուն կէտեր մոլեգին վաղքով մը կ'եր-
թեւեկէին անոր վրայ : Թերեւս անոնք սիրահարներ էին
իրենց պէս : Ատելիա ղիտեց այս տատղերը և տիրեցաւ :
Սյզիներու մէջէն լուռող ձայները հետզհետէ կը լուծուէին
լուռութեան մէջ ու ճրագները—տիեզերքի պաշտամունքին
համար կերտուած անոււն խորանին այս անհամար մո-
մերը— կը մարէին մութին թանձրութեան մէջ : Թեթեւ
հոգ մը անցնելով՝ տերեւներուն մէջէն կը բերէր հեռա-
ւոր, ախուր փափառք մը, որ հեծեծանքի . կը նմանէր :
Ատելիա այս փափառքին մէջէն լսել կարծեց հուռաչանքը
կեռնին, որ անշուշտ կը տառապէր նոյն վայրկեանին :
Ատելիա մտադրեց այդին ճամբան իջնել, թերեւս կեռն
զինք փնտուելու ելած էր ու պիտի հանդիպէր իրեն :

Տան մէջ շուռկ չկար : Կէս գիշերի մօտ էր : Կամաց
մը բացաւ իր սենեակին դուռը : Թեթեւ փետուրի մը
պէս անշուշտ իջաւ սանդուխէն, անցաւ խարշիկին պա-
տուհանին տոջեւէն և լսեց անոր խորդալու ճայնը . որ
իրեն սարսուռ տուաւ : Յետոյ քալեց որթատունկերու

մէջէն, որոնք մթութիւնը աւելի կը թանձրացնէին
իրենց լայն թեւերուն տակ : Տերեւները երբեմն կը չար-
ժէին, ու Ատելիա կը կարծէր թէ՝ ծառերու մէջ պահ-
ութած են ահաւոր ուրուականներ, որոնք պատրաստ
էին յարձակելու իր վրայ : Ատելիա երբեք այսչափ սաս-
տիկ կերպով վախցած չէր գիշերէն: Իր շունչը բռնեց,
վախնալով որ իր չնչառութեան ձայնէն կ'արթնան այդ
ուրուականները : Սյսպէս, քայլ քայլ, յաճախ իր շուր-
ջը դիտելու համար կանգ առնելով՝ յառաջացաւ մինչեւ
այն տեղը, ուր կ'աւարտէր իրենց այզին և ուրկէ կը
սկսէր քաղաքին ճամբան : Վախը ու յուզումը երկար
սարսուռ մը կը պատցնէին անոր ամբողջ մարմինին վրայ :
Փոքրիկ սեւ քար մը տեսաւ իր ոտքին մօտ, նստաւ
անոր վրայ : Խ'չ կ'անցնէր իր միտքէն, չէր դիտեր :
Միայն կը զզար որ իր ականջին մօտ հաղարաւոր ճայ-
ներու բզզան: Կը դիտէր ծառերը, որոնք ուրուական-
ներ կը բզզան: Կը դիտէր ծառերը, որոնք ուրուական-
ներու նման իր կողմը կը վազէին և կը տեսնէր այդ
ուրուականներուն աչքերը, որոնք լուսաւոր պղպջակնե-
րու պէս կ'անցնէին մութին մէջէն : Ատելիա իր գլուխը
անոր պէս կ'անցնէին մութին մէջէն : Ատելիա իր գլուխը
անոր պէս կ'անցնէին մութին մէջէն : Ատելիա իր գլուխը
մար իր ներքնաշխարհը : Հօն տեսաւ ահաւոր անդունդ
մը կը բազնաշխարհը : Հօն տեսաւ ահաւոր անդունդ
մը, որ կը խորունինար հետզհետէ և զինք վար կը քա-
մը, որ կը խորունինար հետզհետէ և զինք վար կը քա-
մը : Այդ անդունդին տեսքը սոսկալի էր : Ատելիա աչ-
շէր : Այդ անդունդին տեսքը սոսկալի էր : Ատելիա աչ-
շէր կը կին բացաւ և ոտքի ելաւ, Ռւզեց քայլ մը առ-
քերը կը կին բացաւ և ոտքի ելաւ, Ռւզեց քայլ մը առ-
քերը կը կին բացաւ և ոտքի ելաւ, Ռւզեց քայլ մը առ-
քերը կը կին բացաւ և ոտքի ելաւ, Ռւզեց քայլ մը առ-
քերը կը կին բացաւ և ոտքի ելաւ, Ռւզեց քայլ մը առ-

Ատելիա լալու անհուն փափաքով մը ինկաւ իր անկողնին վրայ։ Առառուընէ ի վեր այնքան արցունք դիզուած էր իր սիրտին մէջ, որ Ատելիա պիտի կրնար օրերով լալ զանոնք սպասելու համար։

Ատելիա վերմակին տա՛ գալարուեցաւ մինչեւ առաւոտ։ Անոր գլուխը սոսկալի կրակի մը մէջ էր ու քունքերուն վրայ կարծես թէ մուրճի հարուածներ կ'իջնէին։ Ատելիա տեսնդ ունէր։

10.

Առաւոտուն Նիկեար հանրմ տեսնելով որ իր աղջկը սովորականէն ուշ կը մնայ անկողինէն ելնելու, Ատելիայի սենեակը մտաւ։ Կը քնանար, չուզեց արթնցնել։ Միայն թէ՝ վստահ ըլլալու համար որ անիկա հիւսնդ չէ, ճեռքը մեզմօրէն դրաւ անոր ճակտին վրայ։ Նիկեար հանրմ անոր տաքութիւնը զգալով սկսաւ մտատանջուիլ։ բայց ատենը չունեցաւ երկաբօրէն մտածելու, որովհետեւ Ատելիա, որ առատուան դէմ թեթև քունի մը մէջ ինկած էր, աչքերը բացաւ իր ճակտին վրայ զգալով մարմնի մը ծանրութիւնը։

— Ի՞նչ ունիս աղջիկս, հարցուց Նիկեար հանրմ։

— Ոչի՞նչ, քիչ մը գլուխս կը ցաւի և վրաս տաքութիւն կուզայ։

— Ուրեմն այսօր անկողնի մէջ հանդիսա լրէ։ Կ'ուզես որ քաղաքէն բժիշկ կանչենք։

— Ո՛չ, երբեք չեմ ուզեր, կը լսէս, երբեք բժիշկ չեմ ուզեր։

Նիկեար հանրմ յուսահատ ակնարկ մը սեւեռեց իր աղջկան աչքին մէջ։ Ատելիա դէմքը անդին դարձուց, վախնալով որ մայրը իր սիրտին մէջ կը կարդայ զինք զգեանող վիշտը։ Արդէն անոր համար չէ՛ր որ չէր ուզեր բժիշկին գալը։

իրիկունը Նայիլ էֆ։ քաղաքէն վերադարձին դարձանքով դիմուց իր կնոջ տիտոր դէմքը։

— Ի՞նչ կայ Նիկեա՛ր, հարցուց։

— Ատելիան հիւսնդ է, գլուխը կրակի մէջ կ'այցի։ Մինչեւ իրիկուն բերնին մէջ բան մը չդրաւ։

— Նայիլ էֆ։ կամաց մը բացաւ իր աղջկան սենեակին ցաւ մահակալին։ Նիկեար հանրմ հետեւած էր անոր։ ցաւ մահակալին։ Նիկեար հանրմ հետեւած էր անոր։ Ատելիայի չնչաւութիւնը միայն, խորոնկ, արագ կը Ատելիայի լսութեալ էվանդելիութիւնը միայն, խորոնկ, արագ կը լսուէր։

— Բժիշկ կանչելու է, ըստ Նայիլ էֆ։ սենեակէն ելնելէ ետք։

— Լոէ՛, բժիշկին անունը չսէ, ըստ Նիկեար հաւանականջին։ Նոր ըրթունքը մօտեցնելով Նայիլ էֆ. պ. ականջին։ Նոր ըրթունքը մօտեցնելով Նայիլ էֆ. պ. ականջին։ Առաւոտուն հարցուցի ես, կրկնու ու կրկնու սր բը։ Առաւոտուն հարցուցի ես, կրկնու սր բը։ Գիւես արդէն աղջկան բնութիւնը։ Սպաժիշկ չբերենք։ Գիւես արդէն աղջկան բնութիւնը։ Սպաժիշկ չբերենք։ Գիւես աղջկան բնութիւնը։ Առաւոտածու, ի՞նչ սենք, առաւոտածու բժիշկ կուզայ։ Առաւոտածու, ի՞նչ պժուար է ծնողք ըլլալ։

Մինչեւ առաւոտ այր ու կին գրեթէ երբեք չհեռացան Ատելիայի մնարէն։ Անոր իւրաքանչիւր մէկ շարժումին լաւ կամ գէշ, մտացածին մեկնութիւններ շարժումին լաւ կամ գէշ, մտացածին մեկնութիւններ տուին, հիւանդութեան տեսակը երբեմն ծանրացնելով ու երբեմն թեթեւցնելով։

Առաւոտուն Նայիլ էֆ. ստիպուած կանուխ էր երթաւութեալ գալը։

Եռւ : Պաշտօնին գլուխը պէտք էր գտնուիլ : Նիկեար հաւնըմ հետեւեալ օրն ալ փակուեցաւ Ատեվլայի սենեակին մէջ , առանց կարենալու կաթիլ մը կաթ դնել անոր շրթունքին վրայ : Ատեվլայի հիւանդութեան պատճառը անլուծելի մնաց իրեն համար , որովհետեւ պարապ տեղ փորձած էր խոստովանութեան բառ մը խել Ատեվլայի բերէին :

Նոյն իրիկուն եղբ նայիլ էֆ . իր աղջկան անկողնին քով եկաւ , չափազանց տիրեցաւ տեսնելով Ատեվլայի դէմքը որ տժգունած էր ու անոր աչքերը , որոնք խոռունկցած էին իր ակնակապիճներուն մէջ :

— Աղջիկս ի՞նչ ունիս , հարցուց զգուռող ձայնով մը , կ'ուզե՞ս որ բժիշկ բերենք :

Ատեվլա չպատասխանեց : Իր հօր աչքին մէջ սեւեռեց երկար ու անորոշ նայուածք մը և գլխու ժխտական նշան մը ըրաւ :

Ատեվլա երկու օրուան մէջ շատ փոխուած էր : Մնունդի բացարձակ պակասը , սիրտի արորող գալարուները , հոգիի հիւծող տագնապը անոր այտերէն հետրզհետէ ջնջած էին այն առողջ կարմիրը , զոր վարդերը փոխ տուած էին անոր : Տկարութիւնը և հատնումը յաջորդած էին տժգունութեան : Ատեվլայի մորթը ստացած էր այն տժգոյն սպիտակութիւնը , որ աւելի կը գեղեցկացնէր զայն : Հիւանդութիւնը ումանց գեղեցկութիւնը կ'եղծանէ , իսկ ուրիշներունը աւելի ցայտուն ու հրապուրիչ կ'ընէ :

Նիկեար հանըմ երկրորդ գիշերը պիտի լուսցնէր Ատեվլայի մնարին մօտ : Իր գիտցած բոլոր աղօթքները արտասանեց : Ալլահին օգնութիւնը կանչեց և իր աղջիկը յանձնեց անոր տնօրինութեան :

Ատեվլա սյն գիշեր շատ ալեկոծ քուն մը ունեցաւ : Յաճախ կը զառանցէր և յանկարծ իր աչքերը կը բանար և իր չորսդին կը փնտոէր , իբր թէ մէկը եկած ըլլոր իր քովը : Նիկեար հանըմ քանի մը անգամ ականջ դրաւ ու հաղարաւոր բառերուն մէջէն , որոնք իրարու կը խառնուէին անհասկնալի ըլլալու համար , հազիւ կրցաւ որոշել բառ մը . «Լեւոն» :

Նիկեար հանըմ նախ խորհեցաւ թէ՝ ինչո՞ւ իր աղջիկը յաճախ կը կրկնէ այս անունը . սակայն յետոյ շատ պարզ և հասկնալի գտաւ տափկա : Լեւոն Ատեվլայի միակ ընկերն էր ու բնականաբար իր հիւանդի երազներուն մէջէն զայն պիտի տեսնէր : Բայց այսչափ միայն , Նիկեար հանըմ ուրիշ հնմթաղրութիւն մը չէր կրնար ընել :



Տիկին Ծաղիկեան լսած էր Ատեվլայի հիւանդութիւնը . բայց չէր ուզած անոր այցելութեան երթալ : Եւ եթէ գրացիական յարաբերութիւններուն պարտադրութիւնը չըլլար , հետեւեալ առաւօտ չպիտի փութար հիւանդտեսի գալու :

Տիկին Ծաղիկեան Ատեվլայի սենեակին դուռին առջեւ գտաւ Նիկեար հանըմը , որուն աչքին ծայրը արցունքի կաթիլ մը կը յաւերժանար :

— Ի՞նչպէս է աղջիկը , ըսաւ , ինք ալ աշխատելով մտահոգ երեւոյթ մը կեղծել :

— Շատ գէշ է , շատ գէշ , պատասխանեց Նիկեար հանըմ թաշկինակով իր աչքին ծայրը սրբելէ ետք : Երկու օր է , բան մը չկերաւ : Մինչեւ առաւօտ կը զառանցէ :

— Կը զառանցէ :

— Սյո՛ , և յաճախ Լեւսնին անունը կ'արտասասնէ :

Սյո վերջին բառերը դաշոյնի հարուածի մը պէս իջան Տիկին Ծաղիկեանի սիրտին մէջ ու իր խզմահարութիւնը վայրկենական եղաւ : Ուրեմն Ատելիան լրջօրէն կը սիրէր Լեւսնը և ապահովաբար զայն կորմնցուցած ըլլալու վիշտն էր որ զայն անկողին նետած էր : Նիկեար հանկմի արցունքը արդէն բաւական էր թրթըռացնելու իր ժայրական սիրտին ամէնէն խորունկ թելը : Ուրեմն ինք էր ուղղակի պատճառ մօր մը վիշտին և աղջկան մը տառապանքին :

Նիկեար հանըմ Ատելիայի սենեակին գուռը բացած էր Տիկին Ծաղիկեանի առջեւ ու ինք վար իջած : Տիկին Ծաղիկեան զգուչութեամբ դուռը փակելէ ետք Ատելիայի անկողնին քոլ եկաւ : Ատելիայի դէմքին վրայ նախ չուզեց նայիլ, իբր թէ անոր վրայ գրուած ըլլար իր դատապարտութեան վճիռը : Յետոյ երբ զննեց զայն, չափազանց փոխուած գտաւ : Խեղաղ աղջիկը քունի մէջ էր ու անոր քունը կը նմանէր անուշ նատնումի մը : Սյո աղջիկը ի՞նչ յանցանք ունէր . սիրել . էն սիրելը յանցանք էր և սիրած ըլլալուն համար աղջիկ մը արժանի էր այս սոսկալի պատիմին : Ո՛չ, խորհեցաւ Տիկին Ծաղիկեան, ու ինքինք անգութ, անխիղճ գտաւ Լեւսնը հեռացնելուն համար այգիէն : Սյո՛ , Լեւսնի ու Ատելիայի սէրը յանդուզն, անիրականալի, անկարելի սէր մըն էր . բայց սէր էր վերջապէս, ու սէրը նիւթական արգելք չճանչնար :

Տիկին Ծաղիկեան այսպէս խորհելով անգիտակցաբար ծուած էր Ատելիայի վրայ ու ատենը չէր ունեցած սրբեւլու զղումի ու կարելցութեան արցունք մը, երբ Ատե-

վիա իր աչքերը բացաւ, իր այտին վրայ զգալով թացութիւն մը :

Ատելիայի գէմքը նախ վախի արտայայտութիւն մը ունեցաւ իր վրայ ծռած տեմնելով յանկարծ մէկը : Յետոյ աչքերը լայնօրէն բացաւ, հասկնալու համար ինքնութիւնը անոր, զոր նոր տեսած ըլլար կարծես : Ու այսպէս դիտեց Տիկին Ծաղիկեանը մինչեւ որ յիշողութեան ու դատողութան վերջին նշոյլ մը լուսաւորեց զինք : Սյո ատեն Ատելիա վերմակէն դուրս հանեց նիշարցած թեւերը և անդին հրեց Տիկին Ծաղիկեանը՝ իր գէմքը անզին դարձնելով՝ զայն չտեսնելու համար :

— Ի՞նչ ունիս Ատելիա, հարցուց ողոքող ձայնով մը :

Ատելիա չպատասխանեց : Միայն աչքերը ծանրօրէն դարձուց ու վրէմի ցուրտ արտայայտութիւնով մը լեցուն ակնարկ մը սեւեռեց անոր աչքին մէջ :

— Լեւսնին մայրը չես . գնա՛ : Լեւսնը հեռացուցիք քովէս ու հիմա եկեր ես որպէս զի մեռնի՞լու տեմնես :

Ատելիա այս բառերը դժուարաւ արտասանած էր : Զկրցաւ տեկի խօսիլ : Լուեց : Տիկին Ծաղիկեան անոր այտին վրայ նշմարեց կարմիր զիծ մը և անոր շրթունքներուն դողմուլը տեսաւ :

Տիկին Ծաղիկեան կարծեց թէ՝ Ատելիա դեռ պիտի խօսի : Բայց Ատելիա իր աչքերը փակած էր իր խօսքեւ յոդնութիւնը մոռնալու համար : Տիկին Ծարուն տուած յոդնութիւնը մոռնալու համար : Տիկին Ծաղիկեան պիտի պատասխանէր, բայց ի՞նչ ըսել : Սյո՛ , աղիկեան պիտի պատասխանէր, բայց ի՞նչ ըսել : Տիկին իրաւոնք ունէր ու ինք պէտք էր քաւել իր յանցանքը, ինչ զինով ալ որ ըլլայ :

— Տիկին, ըստ Նիկեար հանըմ Տիկին Ծաղիկեանին, երբ այս վերջինը Ատելիայի սենեակէն դուրս ելած

էր, տեսա՞ք աղջիկիս վիճակը : Զեմ զիտեր, ի՞նչ ընենք,
ո՞ւր երթանը : Լեռն ո՞րքան պիտի տրամէր եթէ հոս
ըլլար և Ստելլայիս վիճակը տեսնէր : Խեղճ տղան ինչո՞ւ
քաղաք դրկեցիք :

— Քոնի մը օրուան համար է, ըստ Տիկին Ծաղիկ-
եան : Վաղը առաւօտ պիտի գայ կրկին :

Տիկին Ծաղիկեան այս որոշումը տուած էր առանց
երկարօրէն խորհելու, որպէս զի խեղճ աղջկան կեանքը
փրկէ : Եթէ Լեռնին անխօնեմ սէրը վտանգաւոր եղած
էր, մահուան վտանգը աւելի մօտ էր, ու ինք չպիտի
ուզէր երբեք ոճրագործ մը ըլլալ :

11

Տիգրան Մարտիկեան որսի տանելու պատրուակին
տակ Լեռնը հեռացուցած էր այզիէն և անգամ մը իր
մեծ մօր տան մէջ ինքզինք դանելէ ետք, Լեռն զգացած
էր որ այգի վերադարձը անկարելի էր իրեն համար :
Լեռն ինքզինք բանտարկուած կարծեց, որովհետեւ այն-
քան խիստ էր հսկողութիւնը իր մեծ մօր տան մէջ : Ու
վանդակի մը մէջ բանտուած թռչունին պէս, որ իր թե-
ւերը անօգուտ կերպով կը վիրաւորէ երկաթէ թելերուն
զարնելով, անիկա պիտի ուզէր կործանել բոլոր այս իր
թռիչը արգիլող արգելքները և երթալ զանել Ստելլան,
որ իր թեւերուն գրկախառնումը բացած զինք կը սպա-
սէր :

Ո՞չ, այս բոնի բաժանումը դառն էր, շատ դառն :
Ու Լեռնին ամբողջ զգացումները կ'ըմբռստանային իր

մօր դէմ, իր մօրեղբօր դէմ և բոլոր անոնց դէմ, որոնք
զինք շրջապատած էին իր մանկութենէն ի վեր և որոնք
իրաւունք կուտային իրենց մէկ հարուածով փշրելու իր
սիրտին սէրը : Լեռն երբեք չէր կասկածեր որ Ստելլա
զինք կը մեղադրէ այս լրիկ, գրեթէ փախստական հեռացու-
մին համար : Ատիկա պիտի լսէր անշուշտ այն պարագաները,
որոնց տակ այզիէն հեռացուած էր ինք : Ստելլայի սէրը
այնքան մեծ էր, որ երբէք չպիտի կրնար արատաւորուիլ
կասկածի մը սեւութեամբ :

Լեռն յաճախ իր առանձնութեան մէջ իր բռունցք-
ները ցցեց՝ զայրոյթի մոլեգին թափով մը՝ բոլոր այդ
հեռաւոր, բացակայ արարածներու դէմ, որոնք իր ճա-
կատագրին հետ կը խաղալին այսպէս : Երբեմն ինողաց
անոնց միամստութեան վրայ, որովհետեւ այս դաւը աւե-
լի պիտի արծարծէր իր մէջ Ստելլայի պաշտամունքը :
Երբեմն յուսահատօրէն կ'իյնար իրականութեան ծանր,
ցուրտ, չօշափելի թաթին տակ, ու տղու մը պէս կ'ար-
տաստուէր :

Այսպէս երեք գիշերներ անցուց Լեռն, գրեթէ ան-
քուն և միմիայն Ստելլան երազելու համար փակելով
իր թարթիչները : Ու չորրորդ առաւօտուն, երբ ամէն
գինով քաղաքէն դուրս ենեկու և այգի վաղելու յիմար
որոշումին վրայ կ'որոճար, լսեց իր մօրեղբօր ձին խըր-
խնչիւնը ու պատուհանին առջև վազեց : Տիգրան Մարտիկ-
եան այն օր սովորականէն կանուխ եկած էր այզիէն, ու
ասիկա Լեռնը զարմացուց քիչ մը :

— Լեռն, ըստ Տիգրան վեր ելնելով պատրաս-
տուէ՛, այգի պիտի երթաւ :

— Լեռն սրտմտած նայուածք մը ուզեց իր մօր-
եղբօր աչքին մէջ, կարծելով որ կը կատակէ իրեն հետ-

բայց Մարտիկիանի ձայնին անկեղծ շեշտը ու անոր դէմքին արտայայտութիւնը բաւական էր ամէն կամկած փառատելու։ Ուստի Լեւոն վեր ցատկեց ակնթարթի մը մէջ, իշաւ վար՝ Վայրկեան մը զննեց ձիին թամբը։ Թռչունի մը պէս թեթեւ վրան նետուեցաւ ու սրարշաւ վաղքով մը կորսուեցաւ այդիներու ճամբուն վրայ բաձրացող փոշիի ամպի մը։

★

Օգոստոսի զուարթ երկինք մը կը բացուէր այդիներու զմբուխտին վրայ։ Տաք, կենսունակ արեւ մը կը մաղուէր խիտ տերեւուաքէն ու ստուերները քմայավար պատկերներ կը յօրինէին։ Ճառագայթ մը, երկինքէն ինկած ժպիտի մը պէս կը լայննար հիւանդին անկողնին վրայ ու խուսափուկ ցոլք մը կը զգուէր անոր ճակախին մարմարեայ սպիտակութիւնը։

Ստեղիա երբէք չլսեց գուշին բացուիլը որովհետեւ կը քնանար խորունկ բայց կարճ քունով մը, որ հիւանդագին ուժասպառութեան մը արդիւնք էր։ Պատուհանին առջեւէն խելայեղօրէն փախչող թռչուներու ճիշը և տերեւներուն մէջ դողացող հովին միտունջը այս սենեակին լոռովիւն մէջ կը լսուէին գերոզմանի խորը նետուած հեծեծանքի մը պէս։

Առաջին անգամ տեսնելով զիւրին էր մեռած կարծել Ստեղիան, անիկա այնքան տժգոյն ու նիւարցած էր։ Ստեղիան Լեւոն չպիտի կրնար հաւատառալ որ Ստեղիան, արշալոյսինայս ժպիտը, ծաղիկներուն այս բոյրը կը մնանի։ Ուստի կամաց մը փակեց զուռը։ Դողդոյն քայլերով մօտեցաւ անոր անկողնին, ու կանգ առաւ։ Ուր էր անոր շրթունքներուն կարմիրը, որոնք համբոյրի մը տակ բացուած վարդի մը կոկոնին կը նմանէին։ Ուր էր անոր աչքերուն հրավառ, կախարդող նայուածքը։ Անոր ա-

ռաջուան հրապոյրներէն սպրող յիշատակ մը միայն մնացած էր։ մազերը, որնք մետաքսէ փունջի մը պէս կ'իշնային բարձին վրայ Լեւոն իր ծունկերուն վրայ զգաց գետին իյնալու անհուն իղձ մը և ծնրադրեց։ Հիւանդին քող հողին կ'ուղէ ծնրադրել, որովհետեւ երկինքը տւելի մօտ է հօն։ Լեւոն ի՞նչ աղօթեց։ Հրեշտակները միայն լսեցին անոր շրթունքներուն փսփսուքը։ Ու երբ սոքի ելաւ ինքինք միսիթարուած զգաց։ Ստեղիայի չունչին մէջէն, որ նախ իրեն հեծեծանքի մը պէս եկած էր, հիմա լսեց երգը կեանքին, զոր ինք պիտի արթնցնէր։

Ու ծոեցաւ Ստեղիայի մահակալին վրայ, խորանի մը վրայ ծոսղի երկիւղածութեամբ։ Ստեղիա կ'երազէր արդեօք այն վայրկեանը, որ իրեն այնքան մօտ էր։ Զէր գիտէր, միայն կարծեց թէ՝ անոր շրթունքին վրայէն ժպիտ մը կ'անցնի, ալիքներու վրայէն սահող ճառագոյթի մը պէս։ Լեւոն երկարօրէն, անյագօրէն դիտեց զայն ու անոր տժգոյն գեղեցկութեան վրայ հիացաւ։ Ս.յո՛, Ստեղիա զեղեցիկ էր իր հիւանդութեան մէջ։ Յետոյ իր շրթունքը մօտեցուց անոր այտերուն և թեթեւ համբոյր մը դրաւ որսպէս զի իր շրթունքին կարմրութիւնը փոխանցէ անմնց։ Ստեղիան երբ իր շրթունքները հեռացուց, անմնց վրայ զգաց ցրառութիւնը Ստեղիայի մարմինին, ու ասիկա սարսուռ տուաւ իրեն և պաղ քրտինք մը անցաւ իր ճակատէն Սրդեօք մեռած պիտի կրնար մը անցաւ շատ ցուրաւ ու շատ զարհուրեցուցի էր։ Ու Լեւոն պիտի պոստ, խենդի մը պէս ցուցի էր։ Ու Լեւոն պիտի պոստ, եթէ Ստեղիա թեթեւ շարժում մը ըրած պիտի պոստ, Սնիկա արդեօք զգացած էր այն չունչը զոր չըլլար։ Սնիկա արդեօք զգացած էր այն չունչը զոր ծծելը բաւական պիտի ըլլար առողջանալու համար։ Թերթեւական պիտի ըլլար առողջանալու համար։ Բայց Ստեղիա աչքերը չէր բացած։ Լեւոն զայն

ուշաբերելու համար ծռեցաւ անոր ականջին ու կամաց
մը փախաց .

— Ատե՛վիս :

Ատեվիայի կուրծքը ուռեցաւ երկար չնչառութեամբ
մը, որուն մէջին Լեւոն կարծեց թէ՝ սիրտի խորունկ
հառաջանք մը կը լսէ :

— Ատե՛վիս, կրկնեց բարձրացնելով իր ձայնը :

Ատեվիա իր թարթիչները կիսովին բացաւ, յետոյ
նորէն գոցեց, կարծես թոյլ չտալու համար որ անոնցմէ
անուշ երազ մը հեռանայ :

— Ատե՛վիս չե՞ս լսեր, ե՞ս եմ, Լեւո՞նը :

— Լեւո՞նը, հառաջացին Ատեվիայի շրթունքները՝ հե-
ռուէն նետուած արձագանդի մը պէս, Աստուածս, ի՞նչ
քաղցր երազ . . . :

Ատեվիա վերմակին տակէն դուրս քաշեց իր մերկ,
սպիտակ, նուրբ թեւը և զայն իր ճակտին վրայ անցուց
Լեւոն այսպէս սպասեց քանի մը վայրկեան : Յետոյ Ա-
տեվիա թեւը մէկդի ըրաւ ու թարթիչները բացաւ անո-
րոշ, անգիտակից արտայայտութեամբ մը :

— Ատե՛վիս, զիս չե՞ս տեսներ, քովդ եմ, Լեւո՞նը,
արթնցի՛ր, երազ չէ աս, ա՛լ հոս պիտի մնամ :

— Զեմ հաւատար, փախաց Ատեվիա, աչքը յառե-
լով ձեղունին, իրը թէ նոն գտնուող ողիփ մը հետ խօս-
սակցէր : Ո՛չ, չեմ հաւատար, Լեւոնը հեռացուցին, քա-
գաք զրկեցին, ան հոս չկրնար գալ:

Լեւոն Ատեվիայի աչքին մէջ նշմարեց արցունքի
յետին, մոռցուած կաթիլ մը, որ կորսուեցաւ անոր կո-
պերուն տակ : Այն ատեն իր ձեռքը դրաւ անոր թեւին
վրայ ու թեթեւօրէն ցնցեց զայն : Ատեվիս կարծես թէ
ուշաբերեցաւ այս ցնցումէն ու իր աչքերը դարձնելով

Լեւոնին, անոր վրայ սեւեաց խորին ու երկար ակնարկ
մը, որ փոսէ մը ելնող ճառագայթի մը կը նմանէր :
— Ատեվիա՛, ըստ Լեւոն, այլ եւս քովդ եմ, ելի՛ր,
մի՛ պառկիր :

Յանկարծ, իրը թէ՝ փայլակ մը անցած ըլլար անոր
ճակտին վրայէն, Ատեվիայի աչքին մէջ շողաց արտա-
սովոր լոյս մը, որ իր հոգիին խորերէն կուգար : Յետոյ
ժիգ մը ըրաւ գլուխը բարձրէն վեր բարձրացնելու : Սա-
կայն ուժը պակսեցաւ անոր : Այն աան Ատեվիա բացաւ
իր թեւերուն գրկախանումը ու Լեւոն իր գլուխը հանգ-
չեցնելով անոր կուրծքին վրայ սկսաւ տղու մը պէս
հեծկլատալ : Ատեվիա իր վատուժ թեւերով այս գլուխը
դէպի իրեն քաշեց և երբ Լեւոնի շրթունքները զգաց իր
շրթունքին վրայ, զայն սեղմեց, որպէս զի երկարօրէն
վայելէ այս կարօտի համբոյրը : Ու երբ ա՛լ անիկա ու-
ժամապատ եղաւ այս զրկախանումը տուած յոգնութե-
ժամապատ եղաւ այս զրկախանումը տուած յոգնութե-
նէն, Լեւոն շտկուեցաւ տեսնելու համար անոր դիմագի-
նէն, ծերու մօտ իր արցունքին զովութեան տակ կարծես
ծերը, որոնք իր արցունքին զովութեան տակ կարծես
թէ սկսած էին վերակենդանանալ, ինչպէս թորմելու մօտ
ծաղիկ մը կը վերակենդանանայ ցողին համբոյրին տակ .

Ատեվիա իր աչքերը յառած էր Լեւոնին, և կ'ուզէր
մէկ անգամէն ծեր անոր սէրին կեանքը : Այս զիշեր
մահը ինծի շատ մօտ զգացի և եթէ դուն ուշանայիր, պիտ-
ի միոնէի : Բայց հիմա որ քովս ես դուն, ա՛լ չեմ վախ-
սար մահէն, որովհետեւ դուն պիտի պաշտպանես զիս
անոր դէմ, այնպէս չէ :

— Այս, պատասխանեց Լեւոն : Մահը սիրող սիր-
տերու չկրնար մօտենալ, որովհետեւ սէրը հրեշտակնեւ
ձեռքով շինուած յուռութ մըն է, մահը կը վախ-
սայ անկէ :

Այն իրիկուն, տուն վերադարձին, Լեւոն տխուր ու յուետես ենթադրութիւններ ըրտւ : Ատելիայի առողջութիւնը պէտք եղածէն աւելի խնամքի պէտք ունէր եւ թերեւս ալ այտենը անցած էր զայն խնամելու : Ի՞նչ պիտի ընէր ինք եթէ Ատելիա ընկճուէր այս հիւանդութենէն : Այն ատեն գերեզմանը բաց պիտի ըլլար նաեւ իր առջեւ, որովհետեւ աւելի պիտի նախընտրէր անոր հետ կուշտ կուշտի թաղումիլ, քան ապրիլ առանց անոր : Մահուան ուրուականը այսպէս կ'անցնէր իր առջեւէն՝ չարշուք ստուէր մը ձգելով իր երջանկութեան երադներուն վրայ, ու վաղուան օրը կը տեսնէր մուժ, անստոյգ, յուսահատական : Այս ցուրտ հեռապատկերին առջեւ իր արտեւանունքները կը բեռնաւորուէին արցունքներով ու ամփկա պարապ տեղ կը ջանար ինքզինք միմիթարել : Իր ենթագրութիւնները իրականութիւն մը ըլլալ կը թուէին :

Հետեւեալ առաւետուն, ուրեմն, Լեւոն վազեց Ատելիայի մօտ ու ի՞նչ մեծ եղաւ անոր զարմանքն ու հրձուանքը տեսնելով Ատելիայի դէմքը, որուն վրայ ապաքինումի առողջ, կարմիր գիծ մը կը բացուէր . ասիկա արդեօք իր համբոյրին հետքն էր :

Լեւոն զգուշացաւ սակայն զայն յոդնեցնելէն : Ատելիա ապրիլ կ'ուզէր ու պիտի ապրէր, որովհետեւ պէտք ունէր սիրելու : Լեւոնին վերադարձը իր կեանքին վերադարձն էր : Եթէ սնունդի պակասը հիւծած էր զի՞նք, Լեւոնին ըրթներէն պիտի ծծէր անմահութեան նեկտարը : Ապրելու իզձը այնքան զօրաւոր էր իր մէջ, որ գերեզ-

մանին ուրուականը մ'լ կը սրբուէր իր աչքերուն առջեւէն ու իր երջանկութեան հեռապատկերը կուգար տարածուիլ իր առջեւ այնքան հր սպուրիչ ու այնքան խանդավառ, որքան էր շարաթ մը առաջ :

Ատելիա երեք առաւօտ իր մօր թախանձանքին խուլ եղած էր ու կաթը չէր խմած : Այն առաւօտ Լեւոն առաւգաւաթը ու իր շրթունքներուն մէջէն կաթիլ կաթիլ հոսուցոց անոր չորցած բերնին մէջ, աղաւնիի մը նման, որ իր կտուցին մէջէն իր կաթը կը կաթեցնէ իր ձագուկներուն կտուցին մէջ : Ատելիա անյագօրէն ծծեց զայն, իբր թէ կաթին մէջ Լեւոնին սիրտէն բան մը խառնուած ըլլէ կաթին մէջ Լեւոնին սիրտէն բան մը խառնուած ըլլէ լար : Ասիկա երկրորդ նախաճաշն էր որ կ'ընէին անոնք միամին, բայց ի՞նչ տիտոր, ի՞նչ յուսահատական օրեր անցած էին այս երկու նախաճաշերուն մէջ :

Նիկեար հանըմ Լեւոնը կ'ողողէր իր գգուանքներուն, իր մայրական զեղումներուն տակ ու անոր մէջ կը տեսնէր իր առջկան միակ աղաւարարը : «Տղաքը, կ'ըսէր ինքնիրեն, զարմանալի են : Մայր մը նուազ կ'արժէ լնկերէ մը» :

Այն օր մինչեւ իրիկուն Լեւոն վայրկեան մը չեռացաւ Ատելիայի մարիէն : Երկուքն ալ իրարու պատմեցին իրենց բաժանումի օրերուն ամբողջ տառապանքը, երկուքն ալ լացին միեւնոյն ուրախութեան արցունքը, երկուքն ալ ծծեցին միեւնոյն յոյսը, որ աւելի քաղցր ու աւելի փայլուն էր : Իրենց երազներուն դղեակը, որ պափշուած էր, վերաշինեցին այն օր ու իրենց ապաշխատած էր, վերաշինեցին պատկան մը պէս ցնդած կը գայ երջանկութիւնը որ պղպչակի մը պէս ցնդած կը թուէր, պահ մը կարծեցին շօշափել իրենց մասներուն տակ :

Այսպէս քանի մը օր անցաւ : Ատելիա այլեւս բաւա-

կան ուժ կը զգար իր վրայ : Անկողնին մէջ կրնար նստիլ՝ բարձերուն կոթնելով ու պատուհանէն դուրս դիտել դիմացի բլուրները, որոնց վրայ դեռ կանաչը կը փայլէր արեւուն դէմ : Զանձրոյթի երկար ժամերը փարատելու համար Լեւոն միշտ զբոսանքի առարկաներ կը գտնէր ու Նիկեար հանրմ դուրսէն կը հօնուէր լսելով անոնց ծիծաղները, որոնք կեանքին նոր արթնցած բոյնի մը մէջէն լսուող ճուռողիւններու կը նմանէին : Երբեմն ամիկա կուգար իր աղջկան քով, բայց չուտով կը հեռանար չխանգարելու համար անոնց անմեղ հաճոյքը :

Երկու շաբաթ ապասել հարկ եզաւ որպէսզի Ստելիա կատարելապէս ապաքինի : Ատելիա իր ուսին վրայ բուրդէ հաստ շալ մը կը նետէր ու կոթնելով Լեւոնի թեւերուն վար կ'իջնէր, սարվինային տակ նստելու համար : Երբեմն կ'երթային որթատունկի մը կամ ծառի մը տակ ու հոն կը նստէին ժամերով, կը խօսակցէին անվերջօրէն, կամ կը լուէին, որովհետեւ շատ անգամ լուռաթիւնը աւելի լաւ կերպով կը բացատրէր իրենց սիրտեռն յոյզը :

13.

Սեպտեմբերը կը յառաջանար : Որթատունկերը կը մերկանային իրենց ողկոյզներէն ու ամէն ոք կը փութար քաղցուն եռացնել ձմեռուան անուշները պատրաստելու համար : Քանի մը օր ալ, ու այդիները պիտի ամայանային, հովերը պիտի գային կողոպտելու ծառերուն տերեւները և րլուրներուն վրայ՝ կանանչութեան տեղ պիտի փռուէր տիտուր մերկութիւն մը :

Մարտիկեանները արդէն իրենց կարասիներուն մէկ մասը փոխադրած էին քաղաք : Նայիլ էֆ, կը գանդազէր քիչ մը, որովհետեւ կ'ուզէր քանի մը օր աւելի վայելել այդիներու կեանքը :

Լեւոն ու Ստելիա հազիւ զիրար պիտի կրնային վայելել ու ահա քաղաք երթալու օրը կը մօտենար : Ինչո՞ւ կը տիրէին անոնք : Այդիներու հրաժեշտ տալով անոնք կը նախազգացին որ իրենց երջանկութեան ալ հրաժեշտ պիտի տան, ու այս ցուրտ, անողոք նախազգացումը երբեմն կուգար անոնց թարթիչներէն արցունքի կաթիլներ խլել, երբ իրարու նայուածքին մէջ վնտոէին անոնք միսիթարութեան ճառագայթ մը :

Յաճախ Լեւոն կը հարցնէր Ատելիայի .

— Ինչո՞ւ տիտուր ես, քաղաքին մէջ զիրար չպիտի կրնանք տեմնել, հոգ մի՛ ըներ :

Ստելիա զլուխը տիրօրէն կը շարժէր հաւանութեան նշանով մը, ու այսչափ : Անիկա հիւանդութենէն ետք փոխուած էր կարծես թէ : Այլեւս փախուստին վրայ, հեռաւոր լեռներուն վրայ չէր խօսեր, ու յաճախ կը լուէր երբ Լեւոն իրենց ապագայ ծրագիրներուն վրայ խօսէր :

Ի՞նչ անցած էր անոր մէջ :

Քաղաք մեկնելու առաւտան էր : Լեւոն սաստիկ սեղամում . մը կը զգար իր սիրտին մէջ : Բանի մը վրայ չէր կրնար խորհիլ ու ներքին փոթորիկ մը իր մտածումները կը ցրուէր, օդին մէջ ինկած փետարներու պէս : Լեւոն այգին չպիտի կրնար մեկնիլ տաշնց Սաեվիայէն համբոյր մը առնելու :

Առտուան մշուշը կը խտանար լեռներու վրայ ու հորիզոնին նարնջագոյնը հետղնետէ կը բացուէր, կը լայնար : Սաեվիա ծիրանին տակ նստած էր : Թերեւս անիւ կա կ'ուղէր որ լեւոնին վերջին համբոյրը ստանայ այն միեւնոյն ժամկ, ուր ստացոծ էր անոր առաջին համբոյրը : Լեւոնի սիրտը ուժգնորէն կը բարախէր ու կը զարնուէր իր կուրծքին դէմ, կարծես զայն խորտակելու համար :

Սաեվիայի թարթիչներէն արցունքի յետին կաթիլ մը կը կախուէր մարգարիտի հատիկի մը պէս, անոր աչքերուն շուրջ կարմրող զիծը կը ցուցնէր որ անիկա նոյն գիշեր շատ, երկարօրէն լայած էր :

— Լացե՞ր ես, Սաեվիա՝, ըսաւ Լեւոն անոր թարթիչները իր մատներով փայփայելով :

Սաեվիա չպատասխանեց, միայն անոր աչքերուն մէջ ուղղեց կարօտի ու տառապանքի երկար նայուածք մը : Լեւոն այս նայուածքին չկրցաւ դիմանալ ու ինկաւ անոր վիզին վրայ : Սաիկա արտասուախտան, սրտաճմիկ գրրվիզին վրայ : Սաիկա արտասուախտան, սրտաճմիկ գրրվիզին ու հաղիւ կրնային արտաքերել քանի մը անիւ կը դողային ու հաղիւ կրնային արտաքերել քանի մը անիւ մաստ, անհասկալէ բառեր, որոնց մէջ էր թերեւս իրենց վիշտին ամբողջ իմաստն ու հասկնալիութիւնը :

Եյս գրկախառնումը երկար տեւած էր ու Լեւոն կը

զգար որ կ'ուշանայ : Պէտք էր վերջապէս բաժնուիլ, բայց ինչպէս : Ի՞նչ լաւ պիտի ըլլար, եթէ հոն քարանար, եթէ իր սաքերը գամուէին հոն յաւիտնականօրէն ու ոչ ոք գար զինք վայրկեան մը իսկ բաժնելու այն աղջկէն, սրուն յիմարեցնող գեղեցկութեան ու այրող նայուածք ներուն պաշտամունքը կը միար իր մէջ :

Բայց իրականութեան թաթը ամենէն աւելի ծանր զգաց իր տենչերուն, իր երազներուն ճամբան գացող գուռին վրայ : Պէտք էր բաժնուիլ, ճար չկար :

— Սաեվիա՝, հեծեծեց ան, զիս չպիտի մոռնաս այնպէս չէ : Քաղաքին մէջ պիտի տեսնուինք, հէ :

Սաեվիա առանց թաշկինակը հեռացնելու իր աչքերէն, զիխու հաստատական նշան մը ըրաւ ու թողուց որ Լեւոնին շրթները իր թաց այտերէն ծծեն անուշ համբոյր մը :

Սաեվիա ուղեց Լեւոնին թեւէն բռնել ու զայն թող չտալ որ հեռանայ . բայց ինչո՞ւ իր ձեռքերը կապուած կը մնային : Ինչո՞ւ չէր կրնար վազել անոր հատեէն ու զայն կ'ոցինել : Ո՞հ զարմանալի բան մը կը ճշէր իր մարմին վրայ ու կը տեսնէր Լեւոնը որ ահա՝ կը հեռանար, կը կորսուէր այգիներու փոշելից ճամբուն վրայ :

Սոհետացած էր, գացած էր ան, ու Սաեվիա երբ իր աչքերը սրբեց ու իր չուրչի պարապը դիտեց, պարապ մը միայն Լեւոնին ներկայութեամբ կը եցուէր, ըսաւ ինքոր միրեն .

— Գնաց, ու երջանկութիւնս ալ կեանքս ալ, հետք տարաւ :

Այն գիշեր Ատելիա չկրցաւ քնանալ : Մինչև առաւ Հիշեց բոլոր այն աղուոր, երջանիկ վայրկեանները, զորս ապրած էր Լեւոնին հետ : Ու այդ վայրկեանները ա'լ չպիտի վերադառնային : Լեւոն քաղաքին մէջ նորէն տեանուելու յոյսէն միխթարուած՝ մեկնած էր : Խեղճ Լեւոն, չէր գիտեր որ այլես զի՞նք յաւիտենապէս չպիտի կրնար տեսնել, այլես Նաւահրեմ պիտի ըլլար ինք անոր համար ու բացի մէկէն — ո՛հ այն մէկը — ոչ ոք իրաւունք պիտի ունենար իր երեսին քօղը վարցնելու և իր ակնարկներուն թուզքը ծծելու : Այո՛, Լեւոն չէր գիտեր որ մէկը կար, օտար, անձանօթ մը իրեն համար, որ անկէ ետք իր նշանածք, իր ամուսինը պիտի ըլլար, ուրովհետեւ իր ծնողքը այնպէս ուզած, այնպէս տնօրինած էին : Ինք կամք չունէր, պէտք էր հնազանդիլ : Յետոյ ի՞նչ ըսելով պիտի մերժէր իր ծնողքին կամքը, չէ՞ որ ի՞նք աղջիկ մըն էր ու ամուսնաւալու սահմանուած : Արդ, կրնար պահանջել անոնցմէ որ Լեւոնին հետ իր ունեցած սիրտի կապը նուիրագործուի նաև մարդերու առջեւ : Ո՛չ, ասիկա յիմար, յանդուզն, անկարելի պահանջ մը պիտի ըլլար, ու արդէն ինչո՞ւ իր ծնողքը այնքան աճաւ պարած էին իր հիւանդութենէն ետք զի՞նք նշանելու : Թերեւ կուահած էին իր ու Լեւոնին միջև գանուող երկնային հաղորդակցութիւնը, սէրը : Ահա այսպէսով անոնք ուզած էին իր սիրտէն խել Լեւոնին սէրը և անոր տեղ գնել ուրիշ մը : Բայց այդ «ուրիշ»ը ո՞վ որ ալ ըլլար, զնել ուրիշ մը : Եայց այդ «ուրիշ»ը ո՞վ որ ալ ըլլար, չպիտի սիրէր, երբեք չպիտի կրնար համակերպիլ ուրիշ չպիտի սիրէր, երբեք չպիտի կրնար համակերպիլ ուրիշ կամ լուծին, որ իր վրայ պիտի ծանրանար գերեզմանի կամ մը լուծին :

փարիչի մը պէս : Այո՛, մեռնիլը լաւագոյն էր, քան յաւիտենապէս կապուիլ մէկու մը հետ զոր չէր սիրած և չպիտի սիրէր, քանի որ իր սիրաը ա'լ ուրիշին կը պատկանէր : Մեռնիլ, բայց ո՛չ, ցուրտ էր այս բառը, ու ինք կանէր : Երբէք չէր խորհած անկէ առաջ մեռնելու վրայ : Ապրիլ, երբէք չէր խորհած անկէ առաջ մեռնելու վրայ : Ապրիլ, անիկա տառապիլ պիտի նշանակէր անկէ ետք իրեն համար : Լեւոնին հետ, կամ ե՛րբէք : Ինչո՞ւ ապրիլ կեանքը եթէ Լեւոնին հետ, կամ ե՛րբէք : Ինչո՞ւ ապրիլ կեանքը եթէ անիկա արժէք մը պիտի չունենար ա'լ : Թանկազին մահը առեկա արժէք մը պիտի չունենար ա'լ : Եթէ Լեւոնը սիւելի լաւ չէր անարժէք կեանքէ մը : Եթէ Լեւոնը սիւելի լաւ չէր անարժէք կեանքէ մը : Եթէ կրնայ սրուիլ կեանքին : Ապրիլ ի՞նչ է : սիրել : Խեցէ՛ք կրնայ տրուիլ կեանքին : Ապրիլ ի՞նչ է : սիրել : Խեցէ՛ք արեւէն իր բոլոր ճառագալթները, փեթրտեցէք ծաղկիկ արեւէն իր բոլոր ճառագալթները, փեթրտեցէք ծաղկիկ մը թերթերը, ի՞նչ կը մնայ անդին .— Խաւար գունս մը և ճղմիմ ցօղուն մը :

Ատելիա երբէ՛ք չպիտի ուզեր ապրիլ անսէր կեանք մը : Լեւոն իրեն համար ա'լ անմատչելին, անշօչափելին, անպիտի ըլլար : Անիկա ճառագալթի մը պէս սահած, անպիտի ըլլար : Անիկա ճառագալթի մը պէս սահած, անպիտի ըլլար : Եթէ իր երջանկութեան բոլոր վայրկեանները ծծելով ցած էր, իր երջանկութեան բոլոր վայրկեանները ծծելով ցած էր, իր սիրտին մէջ այդ սէրէն ու իր հետը տանելով : Հիմա իր սիրտին մէջ այդ սէրէն ու իր հոգին պիտի մնար միայն մոխրակոյտ մը ու իր հոգին պիտի լեցուէր վշրուած երազի մը աւերակներով :

Ատելիա ելքի ճամբար մը վնասուեց ու իր դէմ խոր գիրերով, սե, ցուրտ բառ մը գտաւ .— Մեռնիլ : Ո՛հ, չոր գիրերով, սե, ցուրտ բառ մը գտաւ .— Մեռնիլ : Ո՛հ, չպիտի ուզեր երբեք մեռնիլ, այս բառը սարսափելի, չպիտի ուզեր երբեք մեռնիլ, այս բառը սարսափելի, զարհուրելի էր : Փորձեց անոր քիչ քիչ ընտելանալ . զարհուրելի էր : Փորձեց անոր քիչ քիչ ընտելանալ . զարհուրելի էր : Փորձեց անոր քիչ քիչ ընտելանալ . զարհուրելի էր : Փորձեց անոր քիչ քիչ ընտելանալ . զարհուրելի էր : Եթէ մեռնիլ, ի՞նչ պիտի ըլլար, պիտի պատանքայ : Եթէ մեռնիլ, ի՞նչ պիտի ըլլար, պիտի պատանքայ : Եթէ մեռնիլ, ի՞նչ պիտի ըլլար, պիտի պատանքայ :

Ճիւղին պէս, յետոյ թիւրով հող պիտի լեցնէին վրան ու զինք առանձին պիտի ձգէին գիշերներու սարսափին տակ, անձրեւները ու ձիւները պիտի քամուէին իր մարմանին մէջ ու ճճիներ ու որդեր պիտի կրծէին իր գանկը, պիտի փորէին իր աչքերը, պիտի ծծէին իր ոսկորները: Ահ, մեռնիլ չէր ուզեր, այդ հասակին մէջ մեղք էր մեռնիլ, մահը մատաղ աղջկան մը պէտք չէր որ մօտենար:

Ստելիա մահուան գաղափարին յամառ յաճախանքին տակ կծկուեցաւ, փոքրցաւ, սարսուաց իր վերմակին տակ: Յետոյ քիչ քիչ վարժուեցաւ, ընտելացաւ, բարեկամացաւ անոր հետ, Զէ՞ որ ամէն մարդ, երիտասարդ ու ծեր, կին ու տղայ կը մեռնէին ամէն տեղ, ամէն օր, չէ՞ որ ինք ալ օր մը պիտի մեռնէր վերջապէս, չէ՞ որ կեանքը դիւրաբեկ էր բիւրեղի մը պէս, է՞ն ուրեմն ինչ կ'ըլար փոխանակ վազը մեռնելու, այսօր մեռնելով: Ի՞նչ կը կորսնցնէր, ոչի՞նչ, բայց բանմը կը շահէր, իր սէրին վաեմութեան մէջ իր կեանքը վերջացնելու երջանկութիւնը: Այո՛, թող չպիտի տար որ պիղծ ձեռքեր մօտենային իրեն ու ցեխուտէին իր անբիծ, իր անարատ ու երկնային սէրը: Ի՞նչ փոյթ թէ կեւոն քրիստոնեայ էր: Միթէ մարդերուն գերագոյն կրօնքը պէտք չէ՞ր որ սէրը ըլլար: Ուրեմն ի՞նչ արժէք ունէին բոլոր սին, ճղճիմնկատումները: Եթէ կեւոն քրիստոնեայ մը ըլլալուն համար ինք պիտի դատապարտուէր անոր սէրէն հրաժարելու, ինք պատրաստ էր իր գլուխը ջախջախելու այդ դատապարտութեան դէմ և իր բողոքի տկար, բայց իրաւացի ձայնը նետելու մարդկութեան երեսին:

Ստելիա ա՛լ չսոսկաց մահուան գաղափարէն ու մեռնելու խնդի, բայց հաստատ փափաքը ունեցաւ: Ու առաւօտուն, երբ անկողինէն ելաւ, ինքինք թեթեւ-

ցած զգաց: Իր սովորական նախաճաշը ըրաւ, այգի իջաւ: Հողին վրայ, հոս ու հոն դեղին տերեւներ ինկած էին: Նայեցաւ անոնց: Այս տերեւները դեռ քանի մը շաբաժնայտականնէն էին զմրուխտի մը պէս, ու հիմա հովին շունչը զանոնք յանձնած է հողին: Այս տերեւներուն գեղնութիւնը ի՞նչ անուշ էր: Անոնք ի՞նչ քաղցը մահ գեղնութիւնը մեռնէն էին այսպէս: Բոլոր սա տերեւները, որոնք մը ունեցած էին այսպէս: Բոլոր սա տերեւները, որոնք մը ունեցած էին միգով մը դեռ փաթթուած կը մնային ճիւղեւը վերջին ճիգով մը դեռ փաթթուած էր մնային մէկիկ մէկիկ: մահուան դալուկը իրենց ճակտին: Ի՞նչո՞ւ այս բոլուան անուշը իրենց ճէին: Ի՞նչո՞ւ անոնք չէին կրնար լոր տերեւները կը մեռնէին: Ի՞նչո՞ւ անոնք չէին կրնար դիմադրել մահուան: Որովհետեւ պէտք էր մեռնիլ: Բնութիւնը այն օր տարբեր կ'երեւար իրեն, Ամէն կողմ, ճիւղերու վրայ, Եեւոներու վրայ, երկինքի վրայ կողմ, ճիւղերու վրայ, Եեւոներու վրայ, երկինքի վրայ կողմէր տեմնել մահուան խորհուրդը, որ իրերու հակը կործէր տեմնել մահուան անուշը ուրիշուրդը, որ իրերու համամատ կը դողար, կը ժպտէր, կը լայնար, կը տժգումամատ կը դողար, կը ժպտէր, կը լայնար, կը տժգումամատ կը դողար, կը ժպտէր, կը լայնար, կը տժգումամատ էր: Չորը խորունկ գերեզման մըն էր, ու բլուրը հրանէր: Չորը խորունկ գերեզման մըն էր, ու բլուրը հրանէր: Չորը չիրիմ մը: Երկիրը մահուան անուն փոսն էր ու կայ չիրիմ մը: Երկիրը մահուան անուն փոսն էր, երբ երկինքը անոր կափարիչը: Ի՞նչո՞ւ վախնալ մահէն, երբ երկինքը անոր կափարիչը: Մահէն վատերը միայն ինք այդ փոսին մէջ էր արդէն: Մահէն վատերը միայն կը վախնային, տղէաները միայն կը զարհուրէին անկէ: կը վախնային, տղէաները միայն էր զարհուրէին անկէ: կը վախնային, տղէաները միայն էր չիրիմ յամբ մահ մը չէ՞ր: Ապրիլը մըթէ չիթ միթ հատնիլ, մեռնիլ չէ՞ր:

Սակայն Ստելիա չուզեց մեռնիլ այցելելէ առաջ այն տեղերը, որոնք դեռ բարախուն էին իրենց սէրին թարմ յիշատակներովը: Ամէնէն առաջ վազեց ծիրանիին տակ, յիշատակներովը: Եթէ հիմա կեւոն իր քով եղած ըլլար, կարմրած էր: Եթէ հիմա կեւոն իր քով եղած ըլլար, կարմրած էր: Եթէ հիմա կեւոն իր քով եղած ըլլար, կարմրած էր: Եթէ հիմա կեւոն իր քով եղած ըլլար, կարմրած էր:

բուրէ, որովհետև համբոյրը սիրոյ գերագոյն արտայայտութիւնն է:

Ընկուզենին ոչ նուազ լեցուն էր անուշ յիշատականերով: Հոն չէր որ կեւոն իրեն հետ առաջին կատակը բրած էր ծառին վրային ընկոյզ մը նետելով իր կուրծքին: Ատելիա իր քայլերը ուղղեց հոն ու իր աչքը վեր առաւ ճիւղերուն մէջ փնտոելու համար անոր պատկերը և տերեւներուն մէջէն լսելու համար անոր ծիծաղին հնչուն արձագանգները: Բայց ինչ պարապութիւն: Հովը երբեմն կ'անցնէր չորցած տերեւներուն մէջէն ու ախուր, հեծեծանքի նմանող խշխշուք մը կը հանէր, հիւծախտաւորի մը մահագոյժ հազին պէս: Վաղը պիտի իյնային այս տերեւներն ալ և այն ատեն պիտի կորսուէին իրենց ձայնին, իրենց քրքիներուն, իրենց հառաջանքներուն վերջին, մոռցուած խազերը, զորս կը կարծէր դեռ լսել այս չորցած տերեւներուն հեծեծանքին մէջէն: Ատելիա հեռացաւ ընկուզենին, անիկա զինք աւելի ախրեցուցած և իր մէջ մեռնելու իդըը աւելի մեծցուցած էր:

Ալոճի ծառը յամառօրէն կանանչ մնացած էր դեռ: Անոր տերեւները չէին ուղեր մեռնիլ: Ատելիա զայրացաւ այս թզուկ, այս գձուձ ծառին դէմ, որ ըմբոստ շեշտ մը զնել կ'ուզէր մահուան դիմող բոլոր այս իրերուն մէջ: Զուզեց կանգ առնել անոր տակ և ուղղուցաւ դէպի քարայրը, ուր զով ստուեր մը կը թանձրանար: Ատելիա ծնրադրեց քարայրին մուտքին առջեւ, իրը թէ խորանի մը առջեւ գտնուէր: Հոն իր շրթունքները մրմնջեցին աղօթքի քանի մը բառեր, զրոս թերեւս դեղինցած տերեւները սորվեցուցած էին իրեն: Ինչու ժպտեցաւ Ատելիա իր աղօթքը լմացնելէն ետք, արդեօք հրեշտակի մը թեւե՞րը քառուեցան իր այտերուն և կամ

երկնային ճաւագայթ մը անցաւ իր հոգիէն: Ու Ատէվիա երբ ոտքի ելաւ, ա'լ կարծեց թէ զինք ոչ մէկ կապ կը կապէ այս երկրին:

Ժայռը, հսկայ, սեպ, ահազդու ժայռը՝ բողոքի վրէժի շեշտ շարժուածի մը պէս կը ցցուէր դէպի երկինք: Ատելիա նայեցաւ անոր: Լեւոն շատ անգամներ իր առջեւ ելած էր անոր վրայ ու ինք ո՛րքան վախցած էր որ անոր ոտքերը կը սահին ու վար կ'իյնայ: Ատելիա վորձեց անոր վրայ մազլցիլ: Ու երբ ամէնէն սուր գագաթը հասած էր, կանգ առաւ: Հեռուէն զայն տեսնող մը պիտի կարծէր որ սպիտակ աղաւնի մը թառած է ժայռին վրայ: Ատելիա երկինք թոփլուզող աղաւնի մը չէր:

Ատելիա ինչու նայեցաւ իրենց տան կողմը: Դիտելով հեռուն, ծառերուն մէջ կորսուած այդ տունը, ուր իր մայրը կը սպասէր իր վերադարձին, անհուն տիսրութիւնով մը համակուեցաւ, վայրկենական կերպով իր աչքին առջեւ պարզուեցաւ այն սրտածմիկ տհարանը, որուն ականատես պիտի ըլլար իր մայրը: Ի՞նչ արցունքներ պիտի թափէր ան իր վրայ, ո՛րքան պիտի պոռար, պիտի ճէքր զինք արթնցնելու համար: Ո՞հ ի՞նչու երբեք չէր խորհած իր մօր վրայ՝ մեռնելու որոշումը տալէն առաջ: Ատելիա կարծեց թէ՝ իր մատներուն տակէն կը փախչի մահուան ստուերը, զոր հազիւ թէ կարծած էր շօշափել: Ատելիա ունեցաւ այն վարանումը, որ երբեմն մահը կը հեռացնէ: Բայց Ատելիա չէր կրնար, չպիտի կրնար վար իջնել այն ժայռէն, ուր գամուած էր անձանօթ զգացումով մը: Ինչու մինչեւ հոն գալ ու վերադառնալ կեանքին:

Ատելիա ուրիշ անգամ մինչեւ այդ կէտը գալու

քաջութիւնն ալ չպիտի ունենար . ուստի պէտք էր շուտով վերջ տալ այս ապրելու ըմբռատ փափաքին : Վաս ընկրկում մը, վախկոտ, ամօթալի նահանջ մը զի՞նք աւելի խորը պիտի նետէր . իր ապագայ դժբաղդութեան, որովհետեւ այն ատեն երկու բեռ պիտի ունենար իր խիղճին վրայ . սիրուածէն հեռու ապրիլ և մահուընէ փախած բլալ :

Արեւը տաք էր : Երկինքին վրայ ամպ չկար : Զորին մէջէն ինկող տերեւներուն և հոսող ջուրին ձայները կը բարձրանային այն աղօթքին պէս, զոր տժզոյն շրթունքներ կը մրմնչն մահասերձին մնարին մօտ : Ատեվիա աշքերը դոցեց արեւը չտեսնելու համար, ու ականչները խցեց այս ձայներուն դէմ : Ժայռը վտանգաւոր կէտ մը ունէր : Մէկ ոտքը հոն դրաւ, միւս ոտքը առկախեց պարապին մէջ, ու ինքզինք թող տուաւ :

Ալոճիին վրայ թառած ազուաւ մը ինկող, ջախախուող մարսինի մը աղմուկէն սարսափահար փախաւ, գուժկան կոինչ մը նետելով օդին մէջ : Քարայրը յուսահատական հառաչի մը արձագանգովք լեցուեցաւ երկվայրկեան մը : Յետոյ ամէն ինչ լուռ, ամէն ինչ հանդարտ եղաւ : Տեղեւները նորէն շարունակեցին հեծեծել հովին շունչին տակ : Թռչուները նորէն պարեցին ճիւղերուն մէջ : Բնութիւնը անզգայ, իրը թէ ճիւլէ մը հովին տարուած ըլլար, շարունակեց իր հակայ զործը . հատցնելու, սպառելու, մահացնելու իր յաւիտենական աշխատութիւնը :

2614

2615

2616

2013

